

ՓՈՏ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆԸ

ՀԱՅՈՅ ՀԵՏ

(Շաբ. տե՛ս «Բազմավեպ» 1988, թ. 1-4, էջ 7-41)

Շիրակաւանի ժողովքը

Փոտ Պատրիարքին գրած նամակին, ուղղուած Զաքարիա Հայոց Կաթողիկոսին, կը յաջորդէ Շիրակաւանի մէջ տեղի ունեցող ժողովքը, Զաքարիա Կաթողիկոսին եւ Հայաստանի բազմաթիւ եպիսկոպոսներու մասնակցութեամբ, Աշոտ իշխանաց իշխանի հովանաւորութեան ներքեւ։ Այս ժողովքի մասին հնագոյն եւ հարազատագոյն աղյօթիրը Փոտի նամակին Եկշատակարանն է։ «ՅԺԱՄ թուականութեան Հայոց, առաքեաց Փոտ Կոստանդնուպոլսոյ Հայրապետն՝ զՎահան Նիկոյ արքեպիսկոպոս ի Հայոյ, առ Զաքարիա Հայոց Մեծաց Կաթողիկոս՝ վասն հաւատոյ միաբանութեան։ Եւ Զաքարիա Հայոց Կաթողիկոս արքա ժողով ի Շիրակաւան եպիսկոպոսաց բազմաց եւ կրանաւորաց, առաջոյ Աշոտոյ Հայոց սպարապետի։ Քանզի անդ նստէր ի բանակի ազատակոյս զաւրաւք իւրովք, զոր գումարեալ էր վասն հիւսիսական կողմանց ապստամբութեան։ Անդ էր եւ նանա ասորի, սարկաւագ մեծ եւ հոչակաւոր փիլիսոփայ։ Յայն ի ժողովին իսաւսեցաւ զբանն զայտոսիկ Վահան Նիկոյ արքեպիսկոպոս»⁶⁴։ Կը յաջորդէ Վահանի դաւանական ճառը եւ ժե նզովքները։

Այս յիշատակարանը կարուցած է Վարդան Պատմիչ, որ իր Պատմութեան մէջ համառօտ մեւով կը գրէ։ «Առ սա (Աշոտ իշխանաց իշխան) առաքեաց Փոտ Պատրիարքն Կոստանդնուպոլսոյ ՅԺԱՄ (ուղղէ՝ ՅԺԱՄ) թուականին զՅԱՀան արքեպիսկոպոս Նիկոյ, որ ունէր ժուղիք առ Զաքարիա, պատասխանի հարցմանն թէ վասն է՞ր եղեւ չորրորդ ժողովն։ Եւ արարին ժողով ի Շիրակաւան։ Է՞ր անդ եւ սարկաւագն ասորւոց նանաց»⁶⁵։

64. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Հանդէս Ամա., 1968, էջ 158-9։

65. ՎԱՐԴԱՆ ՎՐԴ. Հասկում Պատմութեան, Վենետիկ, 1862, էջ 82։

Այս երկու վկայութիւններէն դուրս, մեր պատմիչներուն քոյլ ոչ մէկ յիշատակութիւն ունինք Շիրակաւանի ժողովքի մասին։ Բայց Փոտի նամակին յիշատակարանը կր մանրամասնութիւններով ամէն երաշխաւորութիւն կու տայ անոր հարազատութեան մասին։ Յիշատակարանը գրողը՝ նամակին հայ թարգմանիչն էր առնշուշտ, քանի որ հայկական թուականը կը գործածէ՝ նշելու համար նամակին առաջման տարին։ կը խօսի նաեւ Հայաստանի մէջ տեղի ունեցող դէպքի մասին, ինչ որ ժամանակակից եւ ականատես անձի մը հանգամանքը կը յայտնէ։ Այս յիշատակարանէն կ'իմանանք թիէ Շիրակաւանի ժողովքը եղած է վասն հաւատոյ միաբանութեան, այսինքն Փոտ Պատրիարքին նպատակը եղած է Հայերը հրաւիրել միութեան Բիւզանդիոյ Աթոռին հետ՝ ընդունելու Քաղկեդոնի ժողովքին դաւանական բանաւորական բանակներուն, Քրիստոսի մէջ երկու բնութիւն եւ մէկ անձըլլալուն։

Բիւզանդիոյ Աթոռուը, յետ պատրիարքարկան ախողուրը ընդունելու Կ. Պոլսոյ ժողովքին մէջ (381), Քաղկեդոնի ժողովքին մէջ առաջարկած էր բոլոր Արքաւելքի վրայ գերազակառութեան իրաւասութիւնը ունենալ՝ իրբեւ նոր Հռոմ, քանի Հռոմ այդ իրաւասութիւնը կը վայելէր, ըստ այս առաջարկին, կայսրութեան մայրաքաղաքը եղած ըլլարուն համար։ Սակայն նոյն ժողովքին մասնակցող ոչ մէկ Աթոռ, եւ մանաւանդ Հռոմինը, չվաւերացուցին այդ առաջարկը պարտակող 28րդ կանոնը⁶⁶։ Այնուհանրեմ Բիւզանդիոյ Եկեղեցին շարունակեց իրաւործել իր այդ ծրագիրը, գոնէ իր կայսրութեան սահմաններուն մէջ։ Հայաստան, որ կայսրութեան սահմաններէն դուրս կը գտնուէր, իր ինքնավարութեան նախանձախնդիր՝ կ'անտեսէ Բիւզան-

66. (Եկեղեց ժողովքին) Հայրերը Հին Հռոմի Աթոռին շնորհեցին գեղարահութիւնը, որովհետեւ ան կայսրականան քաղաք էր եւ գերազատիւ։ Նոյն պատճառով (Կ. Պոլսոյ) 150 աստուածական եափակոպուները միւնոյն գերազակառութիւնը շնորհեցին նոր Հռոմի սրբազնա Աթոռին, իրաւամբ նկատելով թէ ան ալ պատճեռաւծէ (Տերզայութեամբ) քայսեր և ծերակառաւին, և թէ ունի միւնոյն առանձնաշնորհութեամբը կայսերական Հին Հռոմինը։ Եւ անոր պէս մեծ է ավելի շեշտական հարցերու մէջ, քանի որ Երկրորդն է իրմէ ետք... Անապէս որ Պոնտոսի, Ասփոյ եւ Թավիոյ մետապոլիսները եւ բարբարունքի գրառուած վիճակներու եսիսկոպուները պիտի ձեռնադրուին Կ. Պոլսոյ Գվեղեցւոյն Աթոռէն։ (CH. HEFELE, Histoire des Conciles, T. II, Paris 1908, p. 815-818)։

Ասկէ կը հետեւի թէ Հայաստանի եպիսկոպոսականը կամ Կաթողիկոսը, որուն վիճակը Պարսիկներուն ենթակայ էր, պէտք էր Կ. Պոլսոյ Պատրիարքէն ձեռնադրութիւն ստանար։ Այս կանոնը Հռոմի Քահանաբանը եւ ուրիշներ շնորհունցան եւ լաւաբացուցին, որովհետեւ ան ոչ միայն Անոիրքի եւ Աղեքսանդրիոյ Աթոռունքուն իրաւունքները կ'առանալիսէր, այլ մանաւանդ անոր համար՝ որ Հռոմի Աթոռին գերազակառութեան սկրբունքը կը հիմնէր անոր կայսերական քաղաք ըլլալու հանգամանքին վրայ եւ ոչ թէ Ս. Պետրոսին հոն իր

դիոյ այդ կրաւասութիւնը իր վրայ: Քաղկեդոնի դաւանական որոշումին մերժուածով խզած էր նաև Բիւզանդիոյ Եկեղեցին հետ ամէն հաղորդակցութիւն, ինչպէս ըրած էին Արեւելքի բոլոր հակաքաղկեդոնական Եկեղեցիները: Բիւզանդիա, այս Եկեղեցիներուն վըրայ իր վարչական իրաւասութիւնը բանեցնելու համար՝ պէտք էր նախ դաւանական միութիւնը իրականացնել:

Փոտ իր նամակին սկիզբը կը յիշէ թէ իր Աթոռը նոր ձռում կը կոչուի, եւ նամակի ընթացքին մարդարժական շունչով մը կը յայտնէ իր իզգը՝ թէ օր մը Բիւզանդիոյ կայսրը Արքաւելքի բոլոր քրիստոնեաները պիտի ազատէ Արաքներու լուծէն, զանոնք քչելով մինչեւ Մարտաց կողմէնը, եւ տիեզերաբական ժողովքով մը պիտի միացնէ բոլոր քրիստոնեաները: Այս եռանդէն տարրուած՝ ան կը հրաւիրէ Հայոց Կաթողիկոսը Բիւզանդիոյ հետ դաւանական միութեան:

Թէեւ բացայայտ հրաւէր մը չկայ վերոյիշեալ նամակին մէջ, բայց Վահան Նիկոյ արքեպիսկոպոսին Հայաստան զրկուիլը, իբրև պատգամաբեր Փոտի կողմէն, ցոյց կու տայ թէ անոր առաքելութեան նպատակը եղած էր այդ միութեան հրաւէրը բերել եւ յաջողցնել: Փոտ իր նամակին մէջ կը խօսի նախապէս եղած միութիւններու մասին. մանաւանդ թէ, ան կը գրէ թէ սկիզբէն Հայերը Վարդանանց պատերազմի պատճառով չկրցան ներկայ գտնուիլ Քաղկեդոնի ժողովքին, բայց հակառակութիւն չունեին մինչեւ Ներսէս Բ.ի գումարած Դուինի ժողովքը (554): Այդ առթիւ է որ Հայերը խզեցին ամէն հարորդակցութիւն Յոյներու հետ՝ մերժելով Քաղկեդոնի ժողովքը: Սակայն յաջորդաբար, զանազան պարագաներու, միութեան եկան եւ ընդունեցան Քաղկեդոնի ժողովքը. արագէն՝ Վարդան Բ. զօրավարին եւ Մուշեղ Մամիկոնեաններու, ինչպէս նաև Եղի Կաթողիկոսի օրերուն: Այս երեք պարագաներուն եղած ժողովքները՝ տեղի ունեցան կ. Պոլսոյ մէջ, իսկ երբ Հայաստանի մէջ եղաւ Եղի օրով՝ տեղի ունեցաւ Հերակլ կայսեր ներկայութեան: Փոտի հրաւէրով տեղի ունեցած Շիրակաւանի ժողովքը՝ գերծ է վերոյիշեալ պարագաներէն, քանի որ Հայաստանի մէջ տեղի կ'ունենայ ան՝ հովանաւորութեամբ Աշոտ իշխանի: Այս տեսակէտով հետաքրքրական է քննել այդ ժողովին արդիւնքը եւ ուսումնասիրել անոր վճռած կամոնները:

Աթոռը հաստատած Ըլլալուն, ինչպէս կ'անդրագարձնէր Լեւոն Ա. Պապը: Եկեղեցւոյ հնագոյն աւանդութիւնն ալ այս պատճառը կը ճանչայ Հռոմէի գերագառութեան, ինչպէս Սարդիկէի ժողովքին մէջ ըստած է եւ Հայոց Կաթողիկոս, Զաքարիա, իր ճանաբէրէն մէկուն մէջ (Մանդան Ա. Ճառ) ասոր կ'արձագանդէ, երբ կը գրէ. «Քանզի ի Հոռո՞ հանդերձեալ էր կարգել զաթոռն Պետրոսի եւ Պաղուածի եւ զգլիսաւորութիւն Եկեղեցւոյ»:

Շիրակաւանի ժողովին թուականը եւ տեղը

Ենանք թէ Փոտի նամակին Յիշատակարանը՝ անոր առաջման թուական նշանակած է ՅԺԱ (311), որ է 862 տարին։ Թուական մը՝ որուն ճշուոթեան դէմ ոչ մէկ առարկութիւն կամ դժուարութիւն կայ, մինչ Վարդան Պատմէիչ յիշած ՅԺԸ եւ Տիրքան Պահաւումի անունով եղած յիշատակարանի ՅԺԸ թուականները՝ ճշուելու կարօս ըլլալով (քանի որ չեն համապատասխաներ Փոտի գահակալութեան տարիներուն), պէտք է շտկուին ՅԺԱ։ Այդ տարին նամակին առաջման տարի նշանակուած ըլլալով՝ պէտք է ենթադրել որ մինչեւ ժողովին կազմակերպութիւնը՝ որոշ ատեն մը անցած ըլլայ։ Նոյն տարին պատմականօրէն հայ իշխաններու գերեզարձի թուականն է, երբ նանա ասորի սարկաւագն ալ դադաւա։ Ուստի նկատի առնելով որ մեր յիշատակարանը յատկապէս կը նշէ անոր ներկայութիւնով ժողովին մէջ, պէտք է ըսենք թէ ժողովը եղած ըլլայ նոյն տարուան վերջնը»* :

Շիրակաւան կրչուած է Երազդաւորս գիւղաքաղաքը, որ կը գըտնուէր Շիրակ գաւառի մէջ։ Ան իր կարեւորութիւնը ստացաւ Բագրատունիներու օրով։ Արդարեւ անոնք հոն հաստատած էին իրենց բնակարանն եւ գարստարած եկեղեցիով։ Սամուէլ Սնեցի Պատմէի ՊԼԶ (836) թուականին ներքեւ կը գրէ։ «Շինէ (Սմբատ) զմեծ քաւարան պայծառ զարդուք յԵրազդաւորս, որ արդ Շիրակաւանն կոչի»⁶⁷, իսկ Ասորիկ այս շինութիւնը կը վերադրէ Սմբատ թագաւորի։ «Շինեաց զմենափրկէ եկեղեցին յաւանին Շիրակայ, զմբթաւորեալ բարձրագոյն յօրինուածով կոփածոյ քարանց որմով»⁶⁸։ Բայց Սմբատ սպարապետ հոս գումարել կու տայ եպիսկոպոսական ժողովը, որ պիտի ընտրէր Զաքարիան՝ Հայոց Կաթողիկոս, ինչպէս կը վկայէ Յովհաննէս Պատմէի։ «Ալլ նա նախ հրամայեալ ժողով եպիսկոպոսաց լինել ի քաղաքադիւդն Երազդաւորս, ձեռնադրեն ի հայրապե-

66* Հմատ. ՑԱԿՐԵԱՆ Վ., Մամր ժամամակագրութիւններ, Հռ. Բ, էջ 100-101. Ճն.

ուր կը պաշտպանէ թէ Շիրակաւանի ժողովը տեղի ունեցած է ՅԺԱ (802) թուականին։ եւ կը հերքէ Առաքելեանի կարծիքը, որ հետեւելով Օթմանեանի՝ 869ին կը դնէ նոյն ժողովին թուականը, եւ կը համարի թէ ան դումարուած ըլլար Աշուա. Իշխանը թագաւոր կարգելու նպաստալով։ Յակոբեան իրաւամբ նկատել կու տայ որ ան «Եազարս քննութեան հաւասոյք եղած էր»:

67. Ա.ՍՈՂԻԿ, Պատմութիւն տիեզերական. Ա. Պատմութիւն, 1886, էջ 161։ Հաւանագար ՊԼԶ Բուականին Սմբատ Ապարաւ Մանել տուած եկեղեցին անշուք եւ պարզ ըլլալուն, Սմբատ թագաւոր զայն վերտին ըմել տուած է կոփածոյ քարերով եւ զմբեթաւոր, ինչպէս կը գտէ Ասորիկ։

68. ԱԱՄՈՒԻԿ, Քահանայ Աթեցի, Հաւաքմումէ ի գրոց պատմագրաց, Հռտ. Արշակ Տէր Միքայէլեան, Վաղարշապատ, 1893, էջ 82։

տութիւն զԶաքարիա ի Կոտայս գաւառէ, ի գեղջէ Զագաց»⁶⁹: Եւ այս թուականէն (855) սկսեալ կաթողիկոսական Աթոռն ալ իր կայանը կը դանէ Երազդաւորս կամ Շիրակաւան քաղաքին մէջ, որովհետեւ Դուին կենալը արդէն դժուարին դարձած էր Յովհաննէս Ովայեցի կաթողիկոսին օրիբուն, որ պարտաւորուած էր տեղէ տեղ շըֆլ եւ հուսկ կը վախճանէր Մաքենոցցաց վանքը, ուր թաղուեցաւ ալ⁷⁰:

Շիրակաւան ոչ միայն աթոռանիսա եղաւ Զաքարիա Կաթողիկոսին օրով, այլ նաև Աշոտ էջմանին բանակատեղը: Արդարեւ վերի յիշատակարանին մէջ կը կարդանք. «Բանով անոն նստէր (Աշոտ) ի բանակի ազատադունդ զօրոք իւրովք, զոր գումարեալ էր վասն հիւսիսական կողմանց ապստամբութեանն»⁷¹: Նման անձեկութիւն մը կուտայ ուրիշ յիշատակարան մը՝ խօսելով Մաշտոց վարդապետի մասն: «Եւ կերեալ ընդ աւուրան ընդ այսոսիկ իշխանն Հայոց Աշոտ ի կողմանս Վրաց, վասն ապստամբելոց ոմանց յելուզակաց առ եզերք գետոյն հզարի, որ կոչի Կուր, դարձեալ ճանապարհորդէր առ եզերք ծովակին, որ կոչի Բանակետոլ, հայցէր տեսանել զերանելին Մաշտոց: Որ իբրեւ տեսին զիրեարս՝ բազում ուրախութիւն եղիւ երկուցունցն: ապա յոյժ սիրեալ եւ մեծապէս բնկալեալ զնա բարեապաշտ իշխանն Աշոտ, որ եւ թագաւոր իսկ եղեւ յետոյ»⁷²: Երկու յիշատակարանները նոյն տեղուոյ մասին կը խօսին, եւ կարծես նոյն ժամանակի եւ նոյն դէպքի մասին: Մաշտոց վարդապետի յիշատակաւութիւնը այստեղ մեզ կ'առաջնորդէ հաստատելու՝ թէ ան ալ մասնակից եղած էր Շիրակաւանի ժողովքին՝ իբրեւ Սեւանայ վանքին Առաջնորդը:

Շիրակաւանի ժողովքին ժն կանոնները

Շիրակաւանի ժողովքին դործերէն մեղի հաստած են անոր սահմանած ժն կանոնները, որոնք ամէնքն ալ զուտ դաւանական բնոյթ ունին, եւ ոչ մէկը կարդապահական է, ինչպիս սովորաբար եղած են

69. ՅՈՎ. ՀԱՅԱՆՆԵՍ ԿԱԲՈՂԻԿՈՍ, Պատմութիւն, Երուսաղէմ, 1867, էջ 161:

70. Ամդ, էջ 101: Օրուաննեն կը գրէ թէ Դուին գաշրած էր իրասպէս հայրապետներու հաստատուն բնակավայրն ըլլալէ Դուինի երկրաշարժէն ի վեր, եւ թէ զրկուած ըլլալով հանդերձ հայրապետներու ներփակութենքն, սակայն հայրապետանոցը պաշտօնապէս եւ իրաւապէս այստեղ կը սեպուէր. (Ազգապատում, Ա, էջ 1065):

71. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Ամդ, էջ 158:

72. ԶԱՐԲՀԱՆԱՆԱՆ Հ. Գ., Պատմութիւն հայկական իին դպրութամ, Վեճետիկ, 1890, էջ 506: ՅՈՎԱԿԻՖԵԽԱՆՑ Գ., Եիշատակարանի, էջ 95: Նոյն դէպքը կը յիշուի հոս ալ, բայց կը պատմուի ալ թէ Աշոտ Մաշտոցի նուիրած ըլլայ Վասիլ Բարաւորը դրկած Ս. Խաչի նշկարը: Ասով Երկու պարագաներու միջև ժամանակագրական անջրպես մը կը ստեղծուի, եթէ շուտմնք յիշատակարանի պատմողին կողմէ եղած մերժեցումը երկու տարբեր ատեն պատահած դէպքերուն վերաբերել:

մեզի ծանօթ ուրիշ ժողովքներու կանոնները : Մեզի ծանօթ յիշատակարանը այդ կանոններէն առաջ կը դնէ դաւանական ճառ մը, որ խօսած է Վահան Նիկիրյ Արքեպիսկոպոսը, Փոտի ներկայացուցիչը, այդ ժողովքի լընթացին : Ասիկա կրնայ նկատուիլ Բիւզանդիոյ եկեղեցին կողմէն եղած առաջարկը Հայոց՝ իր համաձայնութեան վաւերաթուղթ, լընդունելի երկու կողմէրէն ալ : Նշենք թէ ճառին մէջ բոլորովին բացակայ է Քաղեկեղոնի ժողովին միշատակութիւնը, որ սակայն Փոտի նամակին էւական մասը կը կազմէ, քանի որ անոր ջատարովութիւնն էր : Բայց ճառին մէջ Քրիստոնուի նորկու բնութիւններու մէկ անձի մէջ նորած միութիւնը՝ կը բացատրուի տամաէ ասելի օրինակներով, որոնք Զաքարիա Կաթողիկոս իր ճառերուն մէջ պիտի ողտագործէ՝ ամէն անդամ որ առիթը ներկայանայ խօսելու Քրիստոնի ասուածային եւ մարդկային բնութիւններու միութեան մասին :

ԺԵ կանոնները, ինչպէս ըսինք, խառնուած են ճառին մէջ՝ ձեռարդին թուղթերու խանգարումի մը պատճառով, եւ պէտք էին դըրուած ըլլալ ճառին վերջառութեան՝ իրեն ժողովքին եղափակումը եւ պէտք էր վերջանալ մասնակցող եպիսկոպոսներու աստրագործութիւններով, ինչ որ ներկայ մեր ունեցած ճեռագիրներուն մէջ կը պակսին : Այս կանոններուն վրայ խօսած ատեն պիտի նշենք անոնց առջևութիւնը Վահան արքեպիսկոպոսի ճառին եւ Փոտի նամակին հետո : Այս կանոնները կոչուած են «Ազութիւններ», ինչպէս կը կարդանք անոնց վերջագրին մէջ . «ԺԵ դլուխք նորովից զոր երեսալ է» : Արդարեւ դաւանական կամոնները կ'արտայարտուիին միշտ նորովի հետ՝ ընդունեած անոնց որ հոն հաստատուած վարդապետական ճշմարտութիւնը կը մերժէին :

Առաջին կանոնը կը հաստատէ Ս. Երրորդութեան վարդապետական ճշմարտութիւնը . «Եթէ ոք ոչ խոստովանեսցի սրբոյ Երրորդութեանն մի բնութիւնն եւ երեք անձնինք, զհայր անպատճառ, զիրդի ի Հաւրէ եւ Հոգին սուրբ ի նոյցունց էւութիւնէ, հարթ եւ հաւասար եւ հասարակաց, այսպիսին նորմեալ լիցի»⁷³ :

Այս նորովը ուղղուած է Սարբիլի, Արիոսի եւ Մակեդոնի դէմ, որոնց վրայ Փոտ իր նամակին մէջ յատկապէս կը խօսի իրեն Ս. Երրորդութեան մասին սիսալ տեսակիշտներ յայտնող հին աղանդաւորներ : Ան նորատակ ունի այս հիմնական ճշմարտութիւնը յիշեցնել՝ որպէսզի ցոյց տայ բնութիւն եւ անձ եղբերու տարբերութիւնը Ս. Երրորդութեան մէջ, որոնց շիտութիւնը յիշեալ արանդաւորները առաջնորդած էր մոլորական տեսակէտներու . «Ահա, կը դրէ Փոտ, աստանաւը ա՛յլ իմացաք զմնութիւնն եւ ա՛յլ զանձնաւորութիւն»⁷⁴ :

73. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Անդ, էջ 262-3 :

74. Անդ, էջ 83-4, առող 310 :

եւ քիչ յետոյ կ'աւելցնէ . «Զայս դաւանութիւնը ընկալաւն Հայք ի մեծն Գրիգորէ եւ ի սրբոյն Առիստավկիաէ եւ յերանելւոյն ներսիսէ»⁷⁵, որոնք Նիկիոյ եւ Կ. Պոլսոյ տիեզերական ժողովքներու կանոնները Հայաստան թերին եւ ընդունեցան իրրեւ հաւատքի դաւանութիւն : Ուզեմն այս կանոնը հայ Եկեղեցոյ ասանդութեան կը համապատասխանէ լրիւ :

Կանոնին երկրորդ մասին մէջ Հոգևոյն սրբոյ համար կ'ըսուի «ի նոցունց էութենէ» : Այս բացարութիւնը Կողեան Եպիսկոպոսի խորհրդածել կու տայ՝ թէ «Փոտ յուսախար մնաց, որովհետեւ կը բաղձար Հայքը ունենալ իր կողքին՝ Հոռմի դէմ բացած պայքարին մէջ, որուն տուած էր վարդապետական բնոյթ : Հոգևոյն սրբոյ ԲՇԴ-խումը ի Հօրէ եւ յՈրդւոյ՝ կը հոչակէր հակառակ հաւատքի, ու կը պահանջէր ի Հօրէ բանաձեւը»⁷⁶ : Այս խորհրդածութիւնը կ'ենթադրէ որ Շիրակաւանի ժողովքին մէջ հաստատուած ըլլայ Հոգւոյն սրբոյ բղիսնան վարդապետութիւնը «ի Հօրէ եւ յՈրդւոյ», համաձայն Հոռմի գործածած բանաձեւին եւ հակառակ Փոտ Պատրիարքի մշտած պայքարին : Բայց սահիկա թիւրիմացութեան մը աղողիւնք է, քանի որ Փոտ իր պայքարը Հոռմի դէմ կը բանար՝ Շիրակաւանի ժողովքի գումարումէն հինգ տարի ետքը, այս ինքն 867ի ատենները, ինչպէս կարելի է տեսնել այդ թուականին Արեամիքի Պատրիարքներուն ուղղած իր նամակին : Իսկ այդ պայքարին բուն տառիկան հետեւալն էր, թէ «Արքեւմտեան Եկեղեցոյ մէջ Հանդանակը կ'այլափոխնեն եւ Ս. Երրորդութեան մէջ երկու սկզբունք կը ներմուծեն», այսինքն՝ «Հաւատամամք ի Հոգին սուրբ, որ բղսի ի Հօրէ», կ'աւելցնեն եւ «յՈրդւոյ»⁷⁷ :

Շիրակաւանի ժողովքին Ա. կանոնը ներշնչուած է Արքաթանենք-դոսի մէջ գետնուած Վարդապետութիւն Գրիգորի այն վկայութենէն, որ գրեթէ նոյն բառերով կ'ըսէ . «Հայր յանձնէ, Որդին ի Հօրէ, Հոգին սուրբ ի նոցունց ի նոսին, իսկութեամբ, էութեամբ աստուածութեամբ հարթ հասասար եւ հասարակ»⁷⁸ : Իսկ Շիրակաւանի Ա. կանոնը . «Հայր անպատճառ, Որդին ի Հօրէ, Հոգին սուրբ ի նոցունց էութենէ, հարթ եւ հաւասար եւ հասարակաց»⁷⁹ : Երկուքին մէջ եղած

75. Ա. էջ 85-6, առող 361:

76. ԿՈԴԵՍՆ Հ. Ս. ԵՊՍ, Հայոց Եկեղեցին միմչեւ Փորենտեան ժողովք, Պէյրութ, 1961, էջ 281:

77. GRUMEL, Régestes, I, fasc. II, n° 481, p. 89; cfr. POULET CH., Histoire de l'Eglise, Paris, 1926, I, p. 279-281. DVORNIK FR., Le schisme de Photius, Paris, 1950, p. 278-9. DENZINGER, Enchiridion Symbolorum, 691.

78. ԱԳԱԹԱԹԱՆԴԵՂՈՍ, Պատմութիւն, Հարտ. Գ. Տէր Մկրտչեան եւ Ստ. Կանայեանց, Տփղիս, 1909, էջ 181, հա. Լէ:

79. ԹՈՒՂԻԹ ՓՈՏԱՅ, Անդ, էջ 262-3:

նմանութիւնը ակնյայտ է: Արդ, Ս. Գրիգորի վարդապետութեան հեղինակը, ինչպէս ուրիշ տեղ գրած ենք⁸⁰, թէ ոդորոս Մոպառեստացին է, ե. դարու գրող, որ Մաշտոցի խնդրանքին վրայ շարադրած էր գիրք մը, ուր կը խօսէր քրիստոնէական ճշմարիտ հաւատքին վըրայ. այս գրքին յունարէն բնաղիրը կորսուած է, բայց Փոտ Պատրիարք կարգացած էր եւ իր «Հաղարամատեան»ին մէջ կը յիշատակի, որմէ կարելի է հաւանական ենթադրութեամբ ըստ թէ ե. դարտուն հայերէնի թարգմանուած ըլլայ Կորիմնի ձեռքով եւ Զ. դարտուն Աղաթանգեղոսի մէջ գետեղուած: Նոյն գրիչը սրայքարած է հոգեմարտանեցու դէմ, պաշտպանելով Հոգուան սրբոյ աստուածութիւնը եւ առանձին գրքոյի մըն ալ շարադրած Հոգւոյն սրբոյ մատին: Աղաթամանուղղոսի մէջ պահուած վկայութիւնը այդ հեղինակէն անցած ըլլալով հայ դաւանական գրականութեան մէջ, յաճախ կրիկուած է մեր հեղինակներուն մօտ: Անոր առաջին եւ դիմաւոր իմաստը կը հայի Հոգւոյն սրբոյ Հօր եւ Որդուոյ էութեան կամ աստուածութեան ըիտվ պատկանելուն⁸¹, ինչպէս երբ հանդանակին մէջ կ'ըստենք Որդւոյն համար «նոյն ինքն ի բնութենէ Հօր», նախ եւ առաջ կը հասկնանք անոր բնութեան հետ նոյնութիւնուր, համազօր յունարէն՝ «օմօնսիօս = համագոյակից հզրին: Հոր ալ «ի նոցունց էութենէն հարթ եւ հաւասար եւ հասարակաց» կը հայի նախ եւ առաջ Հոգւոյն սրբոյ՝ Հօր եւ Որդւոյ հետ ունեցած էութեան նոյնութեան, հաւասարութեան, միեւնոյն աստուածութեան պատկանելուն: Այս մեկնութիւնը Գրիգորի վարդպատութեան մէջ յայտնի է:

Բայց ինչպէս Որդւոյն համար նոյն բնութիւն ունենալուն փաստը՝ անոր Հօրմէ ծնած ըլլալն էր, համաձայն Նիկիոյ ժողովքին դաւանական վճռին եւ հանդանակին՝ «ծնեալ ի Հօրէ, այսինքն յէութենէ Հօր», այսպէս Հոգւոյն սրբոյ աստուածային էութեան պատկանելուն փաստը՝ անոնց էութենէն առաջ եկած ըլլալն է, քանի որ նոյն վկայութեան մէջ երեք անձերու ծագուածի մասին ալ կը խօսուի. «Հայր յանձնէ կամ անպատճառ, Որդի ի Հօրէ, Հոգին սուրբ ի նոցունց էութենէ» (ուրիմն անոնց էութենէն առաջ եկած): Արդ այս մեկնութեան հակառակ չէ Փոտ Պատրիարք, որ իր նամակին մէջ՝ ուղղուած Զաքարիա Կաթողիկոսին կը գրէ. «Եւ փառաւորէ Հոգի զՀայր եւ զՈրդի, զի ի նոցունց էութենէ առաջ եկած»⁸²:

80. ԱնԱՆԵԱՆ Հ. Պ., Վարք Մեսրոպ Մաշտոցի, Վենետիկ, 1964, էջ 380–403:

81. Բացառական Հոլովը գրասարքի մէջ երկու իմաստով կը գործածուի, թէ՛ պատկանելիութեան եւ թէ՛ յառաջազդոյութեան: Այսպէս աւետարամի մէջ Պետրոսին ըսուածը. եւ դու ի նոցամի ես, կը նշանակէ թէ դում ամոնց կը պատկանիս, անոնցմէ ես. Աղամին ըսածը եւայի համար. առ կոչեսից կիմ, զի յառնէ իւրմէ առա:

82. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Ամդ, էջ 85–6, տող 356–7:

Ուրեմն այս տեսակիշտով ալ Շիրակաւանի ժողովը Փոտի հակառակ դիրք բռնած չէ : Որովհետու Փոտի պայքարը Հռոմի դէմ' կը կայանար հանգանակին մէջ «եւ յՈրդոյ» յաւելումին՝ ի Զօրէ բդիստմին վրայ, եւ անով Ս. Երբորդութեան մէջ երկու ակդրումք ներմուծած ըլլարուն :

Վարդապետական գետնի վրայ, հարցը Հոգւոյն սրբոյ բղիստմին կերպը բացատրելու մէջն էր, որուն լուծումը երկու կողմերուն համաձանութեամբ տեղի ունեցաւ Փլորենտիոյ ժողովքին մէջ (1439) : Հոյն համաձայնեցան թէ՝ «Արեմուտցիներուն գործածած «ի Զօրէ եւ յՈրդոյ» բանաձեւը համարօր է բիւղանդացիներու գործածած «ի Զօրէ ի ձեռն Որդոյ» բանաձեւին :

Այս բանավէճին մասնակցեցան Հայերն ալ, երբ 1251ին Հռոմէն (իննունկենտոս Դ.) Պապը նամակով կը հարցնէր Կոստանդին Ա. Կաթողիկոսին թէ «Ո՞րպէս խոստովանիք դուք զամենասուրբ Հոգին Աստուծոյ, ի Զօրէ միայն բդիսեալ եւ երեւեալ, թէ ի Զօրէ մւ յՈրդուոյ»⁸³ : Կիրակոս Գանձակեցին, որ այս գէպքը կը պատմէ, կը գրէ. «Նոքա քննեալ զատուուածաշունչ գիրս մարդարէից, առաքելոց եւ սրբոց վարդապետաց... (դարին) տղղակի զՀռովմայեցւոցն խոստվանութիւն»⁸⁴ : Կիրակոսի յիշած փաստերուն մէջ առաջինը Գրիգորի վարդապետութեան վկայութիւնն է, որմէ արդուած է նաև Շիրակաւանի ժողովքին Ա. կանոնը : Կիրակոս մէջ կը բերէ Վանական վարդապետին գրութիւնը, ուր վերոյիշեալ երկու բանաձեւերը՝ նկատմամբ քի Զօրէ եւ յՈրդուոյ» աղյօման կամ «ի Զօրէ ի ձեռն Որդուոյն» կը յիշուին եւ զանազան վկայութիւններով կը փաստուիրէ⁸⁵ :

Հուակ, Ատանայի ժողովքին մէջ (1342), Շիրակաւանի Ա. կանոնը կը ծառայէ իրեւե փաստ Հուարոյն սրբոյ բղիստման «ի Զօրէ եւ յՈրդուոյ», երբ կը պատասխանան ժողովական Հայերը ներսէ Պալիենցի ամբաստանութիւններուն, որոնց մասին Հռոմի Աթոռէն բացատրութիւններ կ'ուղուին : Ժողովականները կը պատասխաննեն . «Յորժամ ի Հռոմէական եկեղեցւոջ սահմանեցաւ բովստման ի յՈրդուոյ եւս, եւ յոյնք հակառակ կացին, եղեւ ժողով ի մեծ Հայք եւ ընկա-

83. ԿիրԱԿՈՍ ԳԱԼՆՉԱԿԵԹԻ, Համառու Պատմութիւն, ՎՃՆՏԻԿ, 1865, էջ 186:

84. Անդ, էջ 187:

85. Անդ, էջ 194-5: Հետեւեալ վկայութեան մէջ, Յովհան Ոսկեբերան (ասէ) . Արմատ, բոյս եւ բողոք, Ս. Երբորդութեան երեք անձերը ներփայացուած են իր Արմատ - Հայր, Բոյս - Որդին, բողոք - Հողին սուրբ, որով կ'արտայարուուի Հոգւոյն սրբոյ եղումը Հօրմէն Որդուոյն ծեռքով : Իսկ 195 էջին մէջ Ս. Եպիփանի վկայութիւնը կը բերով : Որդի ի Զօրէ եւ Հոգի ի յՈրդուոյ եւ ի Զօրէ ել, ինչ որ արեւտեան աստուածաբնաներու տուած բացատրութեան կը համապատասխան :

լան զայն, թէպէտ անուն պապին անյայտ է ի մէնջ»⁸⁶: Այս ժողովքը, որուն կ'աւակնարկուեթ, հաւանական է որ ըլլայ Շիրակաւանի ժողովքը եւ անոր Ա. կանոնը: Բայց, ինչպէս քսինք, ասիկա թիւրիմացութեան մը արդիւնք է եւ յիշեալ կանոնը դրուած չէ ի նպաստ Հռոմէական Եկեղեցոյ Հաւատամքի մէջ եղած յաւելումին, կամ հակառակ Փոտ Պատրիարքի ընդդիմութեան նման յաւելումին համար:

Նոյն Աստանայի ժողովքին մէջ կայ նաև այն ամբաւտանութիւնն՝ թէ հայ Նեկեղեցին իր Հանդանակին մէջ չի յիշատակեց Հոգւոյն արքայոյ բդիման պարագան ո'չ «ի Զօրէ» եւ ո'չ «ի Զօրէ եւ յՈրդուոյ»: Ասոր կը պատուախանեն Մխիթար Կաթողիկոս եւ ժողովական Հայրեցը. «Պարտ է դիտել զի անեղ եւ կատարեալ յաւելին Հարքն սուրբք ընդդէմ հերետիկոսաց, որք եղական եւ անկատար ասէին զՀոդին: Եւ որ ասի թէ ոչ բնաւ յիշեն ի Հանդանակ ելանել Հոգւոյն սրբոյ ի Զօրէ, եւ ոչ ի Զօրէ եւ յՈրդուոյ. թէպէտ ուրեք ի պակաստութենէ դրուացն եւ յանիոյթ մինելոյ առաջնորդաց՝ գտանի որպէս ասեն, բայց սովորաբար այսրէս գտանի ի գիրս եւ ասի յեկեղեցատղ Հայոց եւ ի Հոգին սուրբ, որ ի Զօրէ ելանէ. Եւ յետ միաբանելոյ եկեղեցւոյն Հայոց ընդ Հռոմէական եկեղեցոյ՝ ասեմք յայտնապիճա եւ ուտուցանեմք զՀոդին սուրբ ելանել ի յՈրդուոյ որպէս ի Զօրէ»⁸⁷: Անշուշոյ պարզ ենթադրութիւնն մըն էր Մխիթար Կաթողիկոսի ըսածը՝ թէ «ի պակասութենէ դրուաց կամ անփոյթ լինելոյ առաջնորդաց» Հանդանակին մէջ Հոգւոյն սրբոյ «ի Զօրէ ելանել» բացատրութեան բացակայութիւնը, քանի որ ան բացակայ է նաև յունարէն բնադրին մէջ արդէնն:⁸⁸ Իսկ թէ միայն «ի Զօրէ ելանէ» բանաձեւին դորժածութիւնը կար Հայոց մօտ, կրնայ ըստով Պատարագի Հանդանակին առարթեց հանդանակին բանաձեւու համար, բայց ոչ Պատարագին, որուն աւելի քան քառասուն ձեռագիր օրինակներու մէջ հանդիսած չենք բլ-

86. Ա.ԽԵՏԻՔԱՆՆ Հ. Գ., ձառ յաղագ բջխման Հոգւոյն սրբոյ, էջ 48: (Տե՛ս Բացատրութիւն Շարականց, Վենետիկ, 1814, էջ 721): Աւետիքեան Մեծ Հայքի մէջ եղած ժողովքը իրաւամք Շիրակաւանինը կը համարի, որմէ զատ եղած չէ ժողովք մը, որ Հոգւոյն սրբոյ մասին խօսած ըլլայ: Բայց Մխիթար Կաթողիկոսոտոյթ թռամկանից չունենալուն համար կը կարծէ թէ այլ ժողովքէն առաջ արդէն Յոմերը հակառակ եղած ըլլան եւ հայ վարդապետները ընդունած ըլլան Հոգոմի Պապին տեսակէտը: Բայց կ'աւելցնէ «զանոն պապին որ առարքացն ոչ ունեմք յայտնապէս»: Հոգ ենթադրութենէ աւելի շփոթութիւն մը կայ, քանի որ այդ առան Նիկոլոս Ա. Պապ (863) նամակ մը գրած է Ալուս իշխանին, որմէ հասուած մը հասած է:

87. Ամեւ, էջ 49: Աւետիքեան իր աղքիւրը կը նշէ՝ Մանսի, իւ, 1186:

88. ԳԱԹԸԾՆՑԱՆ Հ. Յ., Համգանակ Հաւատոյ, որով վարի Հայաստ. եկեղեցի, Վենետիկ, 1891, էջ 18-19:

նաւ⁸⁹։ Հաւանաբարպ Նիկիա - կ. Պոլտոյ Համբանակին ակնարկուած ըլլայ, ուր առաջին անդամ կ'երեմայ Հոգւոյն սրբոյ «որ ի Հօրէ եւանէ» բանաձեւը⁹⁰։

Ամատունի Եպիսկոպոս, որ Շիրակաւանի ժողովքին կը վերադրէ Հոգւոյն սրբոյ «ի Հօրէ եւ յՈրդւոյց» բղնման որոշումը⁹¹, ծանօթութեան մէջ Աւետիքեանը վկայութեան կը կոչէ։ Ճիշտ է որ այդ մասին առաջին անդրադարձողը ինք եղած է ։ բայց ան այս վարդապետական ճշմարտութիւնը աստուածաբանական վերլուծումով է որ կը փաստէ։ Շիրակաւանի ժողովքին վկայութիւն բերած միջոց կ'եղանակցնէ։ «Ասելն զշտին սուբր ի նոցունց գութենէ, յայտ առնէ զելումն ի Հօրէ եւ յՈրդւոյց»⁹²։ Որովհետեւ Ս. Գրքին մէջ եղած բացատրութիւնները՝ «Հոգի յՈրդւոյն, առաքի կամ առնու յՈրդւոյց» խօսքերը համազօք կը նկատի բոլիտմին հետ⁹³. Եզր մը որ Ս. Գիրքը գործածած չէ։ Խոկ Շիրակաւանի ժողովքին մէջ Ա. Կանոնին ներկայութիւնը կը բացատրէ հետեւեալ կերպով։ «Ժողով Շիրակավանու գումարեցաւ ի յորդորմանէ Փոտոյ... առ որով շարժիւ այս խնդիր մէջ յունաց ընդդէմ լատինացացոց, եւ հակառակութիւն Փոտոյ առ Հոգումայեցիս զայրացեալ էր... Արդ այսոցիկ իրազեկ գործով վարդապետաց ժողովոյն Շիրակավանու եւ գիտելուվ ի գրոց առաջին վարդապետաց յունաց եւ հայոց՝ թէ բղնումն Հոգւոյն սրբոյ նաեւ յՈրդւոյ՝ միաբանի ընդ ուղղափառ հաւատու, կամնեցաւ զայն եւս բացարայտել ի դաւանական բանն իւր այնպիսի տնով՝ որ ընտել եւ դիւրընկալ իցէ առ յոյն»⁹⁴։ Աւետիքեանը գիտէ թէ Շիրակաւանի ժողովը 862ին եղած է եւ Փոտի հակառակութիւնը 867ին սկսած, ինչպէս նոյն տեղը կը գտէ ան բայց կը համարի թէ այս հարցը աւելի կանուխ սկսած ըլլայ եւ հայ հավիսկոպոսներուն ծանօթ, եւ թէ անոնք ընտրած ըլլան այնպիսի բանաձեւ մը՝ որ Յոյներուն ընդունելի ըլլայ։ Ասիկա անշուշտ հնիթադրաբար ըստուած բացատրութիւն մըն է՝ քան պատմական փաստերու լրայ հիմնուած եղրակացութիւն։

Հոյ պէտք է զանազաններ դաւանական ճշմարտութիւն մը, որով Շիրակաւանի ժողովքը վարտայայտուի Հոգւոյն սրբոյ ծաղումին նըկատմամբ՝ «ի նոցունց էտութենէ» բացատրութեամբ, եւ ժամանակի

89. ԳԱԹԸՐՁՆԱՆ Հ. Յ. - ՏԱՇԵԱՆ Հ. Յ., Պատրագամատոյց Հայոց, Վեհնա 1897, էջ 659, ծն. 633։ Որ ի Հօրէ եւ յՈրդւոյ չունին բոլոր 22 (Զեռաղիք)։ Հմատ. Ն. ԱԱՄԲՐՈՒԱՅԻ, Սեկոնդիւն Պատրագի, Վեհնակ, 1847, էջ 208-9։

90. ԳԱԹԸՐՁՆԱՆ Հ. Յ., Համզանակ Հաւատոյ, էջ 30, Ա. 40։

91. AMADOUNI G., L'Eglise arménienne et le Catholicisme, Venise, 1978, p. 25, n. 11.

92. ԱԻԵՏԻՔԵԱՆ Հ. Յ., Անդ, էջ 41։

93. Անդ, էջ 5։

94. Անդ, էջ 41-2։

պատմական անցուղաբները, երբ Փոտ Պատրիարք իր լոնդոնութիւնը կ'արտաքայտէր Հռոմայիցիներու կողմէ զանգանակին մէջ «Եւ յՈրդւոյ» յամելումին: Արդ Շիրակաւանի ժողովը ոչ մէկ դիրք կը բռնէ հակառակ Փոտի կամ ի նախատ Հռոմի, ինչպէս վերեւ ալ ըստինք, այլ պարզապիտ հայ Եկեղեցւոյ աւանդութեան համաձայն դաւանական վճիռ մը կոտ տայ Ս. Երրորդութեան վերաբերեալ՝ առնելով Արքաթանդեղոսի մէջ եղած Ս. Գրիգորի վարդապետութենին. «Հայր անպատճառ, Որդէի ի Հօրէ, Հովին սուրբ ի նոցունց էութենէն» բացարութիւն մը, որուն լիով համաձայն է Փոտ Պատրիարքին ալ, ինչպէս տեսանք իր նամակին վկայութենէն. «Եւ փառաւորէ Հոդին զՀայր եւ զՈրդի, զի ի նոցունց էութենէ առնու»⁹⁵:

Բ-ԺԲ, ԺԵ կանոնները

Այս տասներկու կանոնները կը վերաբերին Որդւոյն Աստուծոյ մարդկութեան նորհուուրդին, եւ շաբաքը ուած են հայ Եկեղեցւոյ աւանդութեան տարրերով եւ անոր դաւանանքը կ'արտայայտեն, բայց կը համապատասխանեն նաև Փոտ Պատրիարքի եւ անոր պատուամաւոր Վահանի դաւանական առաջարկներուն: Բ. Կանոնը կը նորմի անոնք որ չեն ընդունիր Որդւոյն Աստուծոյ մարդանալը եւ սուրբ Կուսին արգանդին մէջ բնակիլը ու սահմանափակուիլը մարտնի մէջ, անմեկնելի մնալով Հօր եւ Հոգություն Սրբոյ կողմէն. «Եթէ ոք ոչ խոստովանի զՈրդին միածին, մի ի սուրբ Երրորդութենին էութեամբ խոնարհեալ ի հայրական ծոցոյ եւ բնակեալ յարդանդ սուրբ Կուսին. եւ անբաւելին Աստուծոյ շարունակեալ ի մարմին սպարագրելի, եւ եկաց ի Հօրէ անմեկնելի եւ ի սրբոյ Հոգություն անբաժանելի, նդովինալ եղիցի այնպիսին»⁹⁶:

Հայ Եկեղեցւոյ Ծննդեան Շարականը կ'ըսէ. «Անբաւելին երկնի եւ երկրի ի խանձարուսր պատեցաւ՝ ոչ մէկնելով ի Հօրէ, ի սուրբ յայրին բարմեցաւ»⁹⁷: Աստուծածնի ժամամուտին մէջ կը կարդանաք. «Զանպարապերին ի պիրկ քո բարձեր»: իսկ Յարութեան ժամամուտին մէջ՝ «Միածին որդի եւ Բանել Աստուծոյ եւ անմահ էութիւն, որ յանձն առեր մարմանանալ ի սուրբ Աստուծածնին մինչ ի սրբոյ Երրորդութենին»⁹⁸: Ահա Բ. կանոնին բոլոր տարրերը արտայայտուած հայ Եկեղեցւոյ պաշտօնական աղօթքներուն մէջ:

95. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՑ, Ամդ, էջ 85-6, սուշ 356-7:

96. Անդ, էջ 263-4:

97. Շարական Հայաստանեայց Եկեղեցւոյ, ՎՃԵԿԻ, 1898: Ծննդեան «Խորիուրդ մեծ», Գ. սոսաւ:

98. Խորիուրդատեսր Սրբոյ Պատարագին, ՎՃԵԿԻ, 1936, ժամամուտ Աստուծածնի, Ա: Կիրակէ:

Գ. Կանոնը կը նդովիք անոնք որ չեն ընդունիր՝ թէ Բանն Աստուած միացած ըլլայ մարմնին հետ՝ բնութեամբ, անշփոթ եւ անբաժնելի կերպով, անձառելի եւ հրաշավառ միաւորութեամբ եւ նոյն ինքը ըլլայ Աստուած անժամանակ եւ մարդ ճշմարիտ. «Ուր ոք ոչ խոստովանի բնութեամբ միանալ ի մարմին Բանին Աստուծոյ անշփթաքար եւ անբաժանապէս, Աստուած եւ մարդ գոլով անդր քան զմիսու եւ զրան Աստուած Բան, անձառ եւ հրաշավառ միաւորեալ բնութեամբ ի մարմնի. եւ զնոյն ինքնին Աստուած անժամանակ եւ մարդ ճշմարիտ, այնպիսին նդովեալ եղիցի»⁹⁹:

Հու կը շեշտուի «բնութեամբ» միաւորութիւնը Բանին Աստուծոյ մարմնին հետ՝ հակառակ Նեստորի, որ կը մերժէր զայն եւ անոր փոխան «շնորհքի եւ հածութեան» միութիւնն մը կ'առաջարկէր: Սուրբ Կիւրծող այս գաղափարին հակառակ՝ «բնութեամբ» միութիւնը հաստատեց եւ իր տասներկու նորովքներուն մէջ ընդդէմ Նեստորի, երկրորդը գրեթէ այս բառերով արտայայտեց. «Եթէ ոք ոչ խոստովանեսցի բնութեամբ միանալ ի մարմնի Բանին Աստուծոյ Հօր եւ մի Քրիստոս հանդերձ մարմնովն իւրով, զնոյն Աստուած միանաւամայն եւ մարդ, նդովեալ լիցի»¹⁰⁰: Անչուշտ պատահական չէ որ Շիրակաւանի հայրերը շարադրած ըլլան յիշեալ կանոնոր Ս. Կիւրծողի նդովքին նման, որուն ծանօթ էին, քանի որ Ե. գարդէն արդէն ան թարգմանուած էր հայերէնի, եւ հայ Եկեղեցւոյ դաւանական աւանդութեան ժառանդութիւնը կը կազմէր: Անշփոք եւ աեքածանաբար մակայները սոյն կանոնին մէջ դրուած են ընդդէմ Եսաւիքական մոլորութեան, որ երկու բնութեամները մէկի կը վերածէր՝ շիրոթելով դանոնք:

Դ. Կանոնը Նեստորի դէմ է, դաստապարտելով անոր մերժումը, որ Ս. Կոյսը չէր ուղեր կոչել Աստուածածին եւ Քրիստոսի մէջ կը դնէր երկու դէմք եւ երկու անձ կամ երկու որդի կ'ենթադրէր. «Եթէ ոք ոչ խոստովանի տիրապէս ճշմարտաքար գերջանիկն Մարիամ՝ Աստուածածին, անձախարար յորովայնի կրեալ զանտանելին երկնի եւ սերովմէից, որ յառաջ քան յամախտեանս ի Հաւրէ Բանն ծառայական վերալիս ծնեալ անքննաբարդ, կենագործող մարդկան, նդովեալ եղիցի»¹⁰¹: Փոտ Պատրիարք իր նամակին մէջ այսոնեղ դաստապարտուած մոլորութիւնը կը վերապրէ Դիոքեռոս Տարսոնացիի, որմէ ազգուած եւ մորորած էր Նեստոր. «Տաղտուկ համարեցաւ, կը գոէ Փոտ, դիշումն Բանին Աստուծոյ յարգանդ սուրբ Կուսին. բարբանջնաց զՔրիստոս ստուկ մարդ ստեղծեալ յորովայն Կուսին եւ տաճար եւ բաղին լինել Բանին Աստուծոյ եւ զԲանն Աստուած բնակեալ ի նմա

99. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Անդ, էջ 203-4:

100. ԳԻՐՔ ԹՂԹՈՑ, Անդ, էջ 404:

101. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Անդ, էջ 203-4:

որպէս ի բաղնիք: Եւ զՄարդկամ ոչ խոստովանեցաւ Աստուածածին, այլ մարդածին դոլով, եւ երկուս որդիս դաւանեաց, մի ըստ բնութեան եւ մի ըստ չնորհաց»¹⁰²:

Ե. Կանոնով յանուանէ կը դատապարտէ Եւտիքսը, «Թէ ոք ըստ ամպարշտին նեստորի կատարեալ համբակ ասէ բնակել Բանին Աստուածոյ, եւ վասն այնորիկ անջրպատևսցէ եւ որոշեսցէ զբնութիւնն ի միմեանց բաժանմամբ եւ երկու դէմս եւ երկու երեսս արկանիցէ ի ներքս, մարդոյն ուրոյն եւ Աստուածոյն որիչ, յերկուս որդիս բաժանեալ եւ որոշեալ, նզրովնեալ եղիցի»¹⁰³:

Զ. Կանոնը կը դատապարտէ Եւտիքսը, որ նեստորի հակառակ մոլորութիւնը երեւան հանած էր, Քրիստոսի մէջ մէկ բնութիւնն կը խոստովանիք այն կերպով՝ որ մարդկային բնութիւնը խառնուելով աստուածայինն հետ փոխարկուած կ'ըլլար անոր, կամ թէ ան երկինքէն եկած մարդին ըլլար եւ տարբեր քան մեր երկրաւոր բնութիւնը. «Եթէ ոք ըստ խելազարին Եւտիքի բարբանջէ կամ յերկնից բերեալ զմարդին Բանին Աստուածոյ եւ կամ յայլմէ էութեանք, կամ զաստուածութեանն բնութիւնն ասէ չփոթեալ եւ փոփոխեալ ի մարդին եւ այնպէս սուտ հանէ զմեր փրկութիւնն, նղովեալ եղիցի»¹⁰⁴:

Այս երկու կանոնները պէտք է փարասէին երկու Եկեղեցիներու, բիւզումներականին եւ հայկականին, փոխադարձ կասկածները, այնու որ վերջնը նետուարկան կը նկատէր բիւզանդականը եւ առաջինը՝ Եւտիքական՝ հայ Եկեղեցին: Յաջորդ երկուքով արդիքն ամելի գրական գետնի վրայ կը ճշտուին երկուքին վարդպարեստական տեսակիտները:

Է. Կանոնը Քաղկեդոնի վարդապետութեան դատանանքն է՝ առանց անունի յիշատակութեան. «Եթէ ոք ոչ խոստովանի որ յԱստուածոյ հօրէ Բանն թեալ մարդ կատարեալ աստուածութեամբն եւ կատարեալ մարդկութեամբն, յերկուց բնութեանց ի մի դէմ եւ ի մի անձն միաւորեալ, էակից Հաւը ըստ աստուածութեանն եւ գոյակից մեզ ըստ մարդկութեանն յամենայնի առանց մեղաց, այնպիսին նզուվեալ եղիցի»¹⁰⁵:

Այս կանոնը համաձայն է Քաղկեդոնի վարդապետութեան, ինչպէս նաև հայ Եկեղեցւոյ աւանդութեան, այնպէս որ կարելի եղած է երկու կողմէրուն համաձայնութիւնը, թէեւ հոս Քաղկեդոնի անուան յիշատակութիւնը բացակայ է, բայց անոր մասին յաջորդաբար երկու կանոններ նուիրուած են: Տեսնենք Քաղկեդոնի Սահմանադրութեան խօսքերը. «Արդ գհետ ընթանալով հարցն սրբոց, մի եւ

102. Անդ, էջ 87-8, տող 367-374:

103. Անդ, էջ 263-4:

104. Անդ, էջ 263-4:

105. Անդ, էջ 263-4:

նոյն խոստովանել Որդի զՏէրն մեր Յիսուս Քրիստոս միաձայութեամբ ամենեքեան տսուցանեմք, կառուրեալ զայն յառափածութեան եւ կատարեալ զնոյն ի մարդկութեան. Աստուած ճշմարտապէս եւ մարդ ճշմարտապէս, ըստ ամենայնի նման մեղ, առանց մեղաց. համագոյ Հաւր ըստ աստուածութեան եւ համագոյ զնոյն մեղ ըստ մարդկութեան, ըստ ամենայնի նման մեղ առանց մեղաց... զմի եւ զնոյն Քրիստոս Որդի, Տէր, Միածին, յետկուց բնութեանց անշփոթաբար, անյեղաբար, անբաժանաբար... եւ ի մի դէմ եւ ի մի ենթակայութիւն ընթացակցուց՝¹⁰⁶: Սակայն Շիրակաւանի ժողովքին է. կանոնը շարադրուած է Փոտ Պատորիարքին նամակին մէջ եղած Քաղկեդոնի ժողովքին վարդապետական ներկայացումին բառերով: Ահա անոր ըստածը. «Եւ քարոզեցին (հարքն ժողովոյն Քաղկեդոնի) զՄիածին Բանն Աստուած, զՏէր մեր, միաւորեալ յերկուց բնութեանց, կատարեալ աստուածութեամբն եւ կատարեալ մարդկութեամբ, հաւասար Հաւր՝ ըստ աստուածութեան եւ հաւասար մեղ՝ ըստ մարդկութեանս, նոյն ինքն մի Տէր Յիսուս Քրիստոս, ի մի դէմ եւ ի մի անձն միաւորեալ ասացին զերկու բնութիւնն»¹⁰⁷: Փոտ Պատորիարքին այս խօսքերովն է որ Վաշան Արքապիսկոպոս յաջողած է Շիրակաւանի Հայրենիքուն Ընդունելի ընել Քաղկեդոնի վարդապետական սահմանումը, առանց յիշելու անոր անունը: Բայց Շիրակաւանի Հայրեն ալ ընդունած են այդ վարդապետութիւնը, որովհետեւ անկը համապատասիմնէր հայ Եկեղեցւոյ վարդապետական աւանդութեան: Այսպէս Արքաթանգեղոսի մօտ պահուած Գրիգորի վարդապետութիւնը ունի. «Որդին էաւ զմարմին ի կուտէն, մարդ կատարեալ, կատարեալ աստուածութեամբն» (Հատ. ԼԲ): Նմանապէս Յովհան Օձնեցին, Հայոց յարդուած Հայրապետը եւ Փիլիսոփան ու Աստուածաբանը, իր Երեսութականներու դէմ գրած ճառին մէջ կը վկայէ. «Զի որսչէ յերկուց բնութեանց իրատովանելով նշանակեսցս զնա մարդ միանգամացն եւ Աստուած. իսկ մին՝ ըստ բնութեան դնա ասացեալ... բացարձակ անուամբն եւեթ նշանակեալ լինի... Այսորիկ աղաղաւ անպատճառացոյցք սուրբ հարքն երկուց բնութեանցն Քրիստոսի, աստուածայնոյն եւ մարդկայնոյն, ինալք՝ բնութիւնն երկու ասելով, վասնոյի Աստուած եւ մարդ. եւ եթէ՝ ի միասին ևկին բնութիւնն, եւ եթէ՝ Հաւասարի ունէր զերկութիւնն Քրիստոս, եւ եթէ՝ կրկին է Քրիստոս, մարդ որ երեսէր եւ Աստուած էր որ ոչ երեւէր. եւ որ այլ ինչ այսպիսիք յայլոցն ասացեալ եղեն: Ոչ եթէ յերկուցն ասելով հրաժարէին ասել զմինն եւ կամ թիկ զսորին հակա-

106. Սկզբագիրք Տումարի Ս. Լեւոնի եւ Սահմանի Ս. Ժողովոյն Քաղկեդոնի, Վենետիկ, 1805, էջ 40. 42:

107. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Անդ, էջ 83-84, տող 490: Տե՛ս Ժանօթ. 139:

ռակն՝ զմին խոստովանելով՝ յամառէին յերկուոցն դալ խոստովանութիւն։ Երկուս ըստ բնութեան եւ մի ըստ միաւորութեան զՔրիստոս քարողելով»¹⁰⁸ :

Համեմատելով Շիրակաւանի ժողովքին ի. Կանոնը այս երկու վկայութիւններում հետ, անտարակոյց նուանութիւնը յայտնի է : Յովհան Օձնեցին բացայայուորէն «յերկուց բնութեանց» բացատրութիւնը կը պաշտպանէ Երեւութեականներու դէմ, ճշտելով թէ Քրիստոս մարդէր եւ Աստուած միանդամայն : Ան չի մերժեր թէ կարելի է Մի բնութիւն ալ ըսել, բայց ճշտելով՝ թէ ըստ միաւորութեան այնպէս պէտք է ըսել . իսկ երկու՝ ըստ բնութեան : Շիրակաւանի ժողովական հայրերը չորսածեցին «մի բնութիւն» բացատրութիւնը, որովհետեւ ան հաճելի չէր Փոտ Պատրիարքին : Եւ անոր փոխան լուսամբ անցան «Երկու կամք եւ երգու ներդործութիւն» բացատրութեանին, որ Բիւզանդացիներուն սիրելի էր :

Ը. Կանոնը. Այս կանոնը կը նպովի անոնք որ Ս. Երրորդութիւնը չարչարելի կը նկատեն, կամ Որդին Աստուած առանց մարմնի չարչարութեած՝ համաձայն Եւստիքականներուն եւ Մանիքեցիներուն, կամ ալ հակառակէն՝ միայն մարմնով չարչարուած կ'ըսեն՝ համաձայն Նեստորի : Հոս ալ կ'ուղուի փարատելի Բիւզանդացիներուն այն կասկածը՝ թէ հայ Եկեղեցին աստուածաչարչար կոչուած աղանդն ունենայ, քանի որ Երեխորդեան Երդին մէջ «Որ խաչեցար» յաւելուածը ունի : Բիւզանդացիներուն համար այլու սրբասացութիւնը Երրորդութեան ուղղուած ըլլալով, «Որ խաչեցար»ը Ս. Երրորդութեան վերադրուած կը նկատեն : Այս նորվելով կը դատասպարտուին ընդհանուր ձեւով բոլոր անոնք որ Ս. Երրորդութիւնը կամ զԱստուած չարչարելի կը նկատեն, ըլլա՛ն անոնք Եւստիքական, ըլլա՛ն Նեստորական . «Եթէ ոք զսուրք Երրորդութիւնն չարչարելի ասէ կամ ի խաչի բեւենաւ, կամ դՄրդի մէրկ առանց մարմնոյ եւ յաստուածութիւնն ատէ կրել զչարչարանսն, ըստ բարբանմանն Եւտիքի եւ մանիքեցւոցն, եւ կամ ասէ սոսկ մարդ չարչարեալ ըստ ամբարշտին Նեստորի կատաղութեանն, այնպիսին նորմեալ եղիցի» :

Թ. Կանոնը. Այս կանոնը նախորդին հետ կը կապուի, այնու որ հոս ալ Բիւզանդացիներուն կասկածը հայ Եկեղեցւոյ մասին կը փարատի, ընդունելով Սուրբ Աստուած Երեխորդեան Երդին Որդւոյն Աստուածոյ ուղղուած ըլլալը, եւ ըստ այնմ «Որ խաչեցար» յամելումը ուղիղ եւ ընդունելի կը համարուի : Արդարեւ կանոնը կ'ըսէ . «Եթէ ոք ոչ խոստովանեսցի որ ի Զաւրէ Բանն Աստուած զԾէր մէր Յիսուս Քրիստոս սուրբ, հզաւը եւ անմահ, որ խաչեցար վասն մերոյ փըրկութեան մարմնով իւրով եւ ողորմութիւն չնորհէ աղդի մարդկան,

108. ՑՈՎՀԱՆ 02ՆԵՑԻ, Մատենագրութիւն, ՎՃԱԽԹԻԿ, 1953, էջ 71:

որ է նոյն ինքն քահանայ եւ պատարագ եւ բարձող մեղաց աշխարհի, այնպիսին նողովեալ եղիցի»¹⁰⁹:

Այս կանոնը կարեւոր զիջում է Բիւզանդացիներու կողմէն՝ հայ Եկեղեցայ Հնաւանդ սովորութիւնը ընդունելու ուղղափառ խմատով, որով կը գործածէին եղեքսրդեան երգը: Փոտ Պատրիարք իր նամակին մէջ կը դաստապարտէր այս սովորութիւնը, զայն եւտիքական նկատմական ուղղութեան մէջ՝ Արքարեւ կը զրէ: «Իմակ եւտիքիքանուսքն զմարդկութիւնն ու աստիճան ու աստուածութիւնն ունեն զիսաչն եւ զչարչարանն ու առողք Երրորդութիւննա»¹¹⁰: Եւ ուղղակի Հայոց համար կը դրէ, թէ Դուինի ժողովքին մէջ՝ «Մի քնութիւն աւանդեցին Քրիստոսի աստուածութեանն եւ մարդկութեանն. եւ դիմաչեցարդ եղին ի սրբաւտացութիւնն»¹¹¹: Ուրեմն ճշմարիստամախօսութիւն մը նղած ըլլալու է Եկեղեցաւանի ժողովքն մէջ, կարենալ համություն: Փոտ Պատրիարքին ներկայացուցիչը, Վահան Արքեպոսը, որ զիջանէր ընդունելու Հայոց տեսափէտը եւ զրուէր Թ. կանոնը: Զիջում մը՝ որ ո՛չ Եկեղեցաւանի ժողովքին առաջ եւ ո՛չ ալ յետոյ տեղի ունեցաւ Բիւզանդացիներու եւ Հոռմարյեցիներու փողին, մինչեւ վերջին այս շրջանը:

Ժ-ԺԱ. Կանոնները զիրար կը լրացնեն եւ կը հային փարատելու հայ Եկեղեցին Ցուլիանիստ աղանդին կասկածէն, զոր ունէին Բիւզանդացիները, քանի որ հայ Եկեղեցին Քրիստոսի մարմինը անապական կը նկատէր: Եւ հետևաբար Բիւզանդացիները կը համարէին թէ Հայոց Եկեղեցին անոր մարմինը երկինքէն եկած կը դաւանէ՝ անցնելով կուսին արգանդէն: Ուստի Ճ. կանոնը կը ըստ: «Եթէ ոչ անցնելով կուսին արգանդէն: Ուստի Ճ. կանոնը կը ըստ: «Եթէ ոչ իստուլանի զիմրին Աստուծոյ եղբալ որդի Կուսին վասն փրկութեան հոստուլանի զիմրին Աստուծոյ եղբալ որդի Կուսին վասն փրկութեան հեթանոսաց, զի զորդի մարդկան արասցէ որդիս Աստուծոյ եւ զհողերէնս Հաւըն ընծայեցուսցէ եւ գերկարաւորս ընդ երկնայինն դասկարգեսցէ ի Հանդէս լւասեղէն դաւացն, այնպիսին նողովեալ եղիցի»¹¹²: Այս ընդհանուր յայտարարութեան կը հետեւի յաջորդ կանոնը, որ կ'ըսէ:

ԺԱ. Կանոնը. «Եթէ ոչ խոստովանի կատարեալ եւ փառաւոր անդուստ յորովայնէ կուսին զՏէր մեր Յիսուս Քրիստոս, եւ անապական ըստ գերմնանի բնաւ ապականութեան կամ ըստ մեղաց տեսսակի ապականութեան եւ կամ ասէ Հարիկակիր որպէս զսուկ մարդ, այլ ոչ խոստովանի կամ աւորապէս կրեալ դմերս վասն մեր ամենայնի առանց մեղաց, որպէսողի ի պատրանաց գուռողին զմեղ փրկեսցէ. այնպիսին նողովեալ եղիցի»¹¹³:

109. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Ամդ, 263-4:

110. Ամդ, էջ 99-100, առող 584-5:

111. Ամդ, էջ 69-70, առող 62-3:

112. Ամդ, էջ 265-6:

113. Ամդ, էջ 265-6:

Այս կամոնը կ'ուղի փարատեղ Բիւզանդացիներու այն կասկածը թէ հայ Եկեղեցին յուլիանական լուլաց, ինչպէս Փոստ գրած էր Զաքարիայի եւ մեր Կաթողիկոսը մերժած¹¹⁴: Յուլիանականերու աղանդին մէջ Քրիստոփի մարմինը ապականացու չէր նաեւ այն իմաստով որ Աստուծոյ մարմինը ըլլալով՝ ոչ չարշարանք եւ ոչ խաչի մարմ կրեց, բայց եթէ երեւութապէս։ Նման աղանդ մը Հայաստանի մէջ ալ դոյցութիւն ունեցած էր, որուն դէմ պայքարած էին Թէոդորոս Քոթենաւոր եւ մանաւանու Յովհան Օձնեցին իր Ընդդեմ երեւութականց ճառող¹¹⁵: Բայց հայ Եկեղեցին ալ Քրիստոսի մարմինը անապական կը նկատէ եւ փառաւոր, նոյն ինքն յղութեան պահէն, այնպէս որ յարութենէն եսոք փոփոխութիւն չկրեց։ Բայց այս անապականութիւնը կը վերաբերի դերեզմանի ապականութեան դէմ, Պետրոս առաքեալի խօսքին համաձայն, թէ «Մարմին նորա ոչ եսես ապականութիւն»¹¹⁶, եւ թէ մեղքի ապականութեան դէմ, ինչպէս նաև անոր հետ կապուած կամ անլայմէ կիրքերու նկատմամբ։ Բայց միւս բոլոր կիրքերը, ինչպէս քաղցզ, ծարաւը, յողնութիւնը, չարչանքները, երկիւղը, տրամութիւնը, անձկութիւնը եւ մահը՝ ան ճշարտապէս կրեց, բայց ոչ հարկաւոր՝ այլ կամաւոր յանձնառութեամբ։ Այս է հայ Եկեղեցւոյ ուղղափառ վարդապետութիւնը, որ վերոյիշեալ կանոնին մէջ կ'արտայայտուի։ Վարդապետութիւն մը, որ Պատարագի սուրբ խորհուրդին կատարման ատեն քահանան բազկատարած արօթած միշոց կ'ըսէ. «Վասնողի եղեալ հաւաստեալ եւ առանց ցնորից մարդ, եւ անշիրթ միութեամբ մարմնացնալ յԱստուածածին եւ սուրբ կուսին Մարիամայ, ճամապարհորդեաց ընդ ամենայն կիրս մարդկային կինցաղոյս առանց մեղաց, եւ յաշխարհակետոյց եւ յառիթն փրկութեան մերոյ եկեալ վամաւ ի խաչէ¹¹⁷։ Ահա կ'արտայայտուի հոյ Քրիստոսի մարդկային բոլոր կիրքեր կրած ըլլալու, բայց առանց միղաց. այլ կիրքերը ճշմարտապէս եւ առանց ցնորիքի, այսինքն ոչ երեւութեապէս կրած է, բայց կամաւ, այսինքն ոչ հարկաւորաբարար, ինչպէս Շիրակառանի ԺԱ. կանոնը կը ճշտ։

Թէ Քրիստոսի մարմինը փառաւոր եղած է, կատարեալ՝ իր յղութենէն ակսեալ, այս ալ Ասորիներու հետ եղած տարակարծութիւն մըն էր, որոնք Սևերոսի կը հետեւէին, եւ փարատած էր Օձնեցիի ժամանակ անդի ունեցած Մանազկերտոի ժողովըին մէջ (726)։ Այս ժողովըին Զ. կամոնը կ'ըսէ. «Եթէ մէկը չի խստառուանիր՝ թէ Քրիստոսի մարմինը անապական է Ա. կուսն ծնած ատենէն ի վեր մինչեւ

114. Հմայ. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Անդ, էջ 67-8, տող 30-33:

115. Հմայ. ՅՈՎՀԱՆ ՕՉՆԵՑԻ, Մատեմագորութիւն, էջ 61-97: ԵՐ. ԹԵՌԴՈՐՈՍԻ. Ընդդեմ Մայքրագոմեցոյն, Անդ, էջ 171-183:

116. Գործ Առ., Բ, 31-32:

117. Խորիրդաստեր Սրբոյ Պատարագին, Աշոթք Բազկատարած։

յաւիտեամն, ոչ բայտ բնութեան այլ ըստ անձառ միաւորութեան, եւ թէ մինչեւ յարութիւն ապականացու կը եւ անփառաւոր, եւ յետ յարութեան եղաւ անապական եւ փառաւոր եւ կատարեալ, թող նզուվեալ ըլլայ»¹¹⁸: Շիրամլաւանի ժողովը այս կանոնով կը հաստատէ հայ Եկեղեցցոյ աւանդական վարդապետական տեսակէտը, մերժեցով յուլիանառական եւ սեւերական աղանդներու տեսակէտները եւ գոհացում կու տայ Փոտ Պատրիարքի նամակին մէջ անուղղակի կասկածին լուծման եւ պահանջըն, որ արտայայտած էր՝ յիշելով մա երկար նկարագրելով Քրիստոսի կրած բոլոր տնօրինական կիրքերը, ծնունդէն ականել մինչեւ մահը¹¹⁹:

ԺԵ. Կանոնը կապ ունի այս վերջիններուն հետ, որ սակայն զառուած եւ հեռացած է դէսի վերջաւորութիւն: Հոս ալ կ'ըսուիք. «Եթէ ոք ոչ խոստովանի զիանն Աստուած իւր անքաժանելի մարմնովն չարչարեալ, անչարչարելի եւ անորոշչիլ աստուածութիւնն, անչարչարելի ի մարմինն եւ ի չարչարանս դոլով, այնպիսին նզովեալ եղիցի»¹²⁰: Ասով այ Փոտի նամակին կ'ակնարկուի, ուր կը գրէ ան. «Եւ արդ մեք ընդ Գրիփորի հրատարակեմք. Աստուած իսաչեալ, արեգակն իսաւարեալ. քանզի Որդին Աստուածոյ իշխանութեամբ եկեալ ի մահ իսաչին չարչարելի մարմնով, գերազոյն դոլով չարչարանաց աստուածութեանն, եւ իւր վարդանելով զմարմնոյն չարչարանան առանց վըշտանալոյ»¹²¹:

ԺԲ. ժԳ. ժԴ. Կանոնները կը զատուին նախորդներէն՝ այնու որ կը խօսին Եկեղեցական աւանդութեանն, տիեղերական ժողովներու եւ մանսաւանք Քաղկեդոնի ժողովներին ընդունելութեան մասին, ինչ որ Փոտի նամակին էական եւ գլխաւոր մասը կը կազմէր:

ԺԲ. Կանոնը ընդհանուր մկրտունքը կը դնէ. «Եթէ ոք բաժանիցէ զառաքելական եւ զմարդարէական աւանդութիւնն ի միմեանց կամ զնիկիական եւ զիտոստանդնուպուսական եւ զիփետուական աւանդութիւնն յառաքեցոյն եւ ի մարդարէիցն տուուչութենէ, նզովեալ Եղիցի»¹²²: Ժողովական Զայրենու առջեւ կարծեն կայ այնպիսի աղանդ մը, որ կը մերժէր Եկեղեցական ու ժողովական աւանդութիւնները եւ միայն առաքելականը կամ մարդարէականը կ'ընդունէր: Այսպիսի աղանդ մը այն ատան տարածուած էր պաւղիկեան անունին տակ, որոնց գէմ պայքարած է Յովհան Օձնեցի Զայրապետը¹²³:

118. ՏԵՐ ՄԻՆԱՍԵԱՆՆ ԵԲՐ.՝ Հայոց Եկեղեցու յարաքերութիւնները Ասուաց Եկեղեցիների հետ, Ս. Էջմիածին, 1902, էջ 200:

119. ԹՈՒՂԹ ՓՈՏԱՅ, Ամդ, էջ 145-6, առաջ 1062:

120. Ամդ, էջ 265-8:

121. Ամդ, էջ 151-2, առաջ 1020-24:

122. Ամդ, էջ 265-6:

123. ՅՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏ

ԺԴ. Կանոնը եւ յաջորդն ալ միեւնոյն հարցը, այսինքն Քաղկեդոնի եւ ամոր յաջորդ երեք ժողովներու ընորդունելութեան կարեւուրութիւնը կը ճշտեն երկու հակառակ տեսակէտներէ դիտուած, խղճի հարց դարձնելով Քաղկեդոնի ժողովը ընդունիլը կամ ոչ. «Եթէ ոք զ՞աղկեդոնի ժողովն եւ գհետեւող նորա հակառակ կամ դիմամարտ դիտիցէ առաջելական կամ մարդարէական ասհմանեալ տըլչութեանն, կամ երից սրբոց ժողովոյն աւանդութեանն եւ կամ վասն մարդահանութեանն եւ կամ վասն ընչափակութեան եւ զնա ոչ նորովէ, նորովեալ եղիցի»¹²⁴: Այս կանոնը կը պախարարի այն հայ իշխանները՝ որոնք Բիւզանդացիներու հաճելի ըլլալու եւ բարձր պաշտօններու հասնելու համար միայն կ'ընդունէին Քաղկեդոնի ժողովը,

առանց համողուած ըլլալու անոր:

Իսկ յաջորդը, ԺԴ. Կանոնը վ՛ըսէ. «Եթէ ոք զ՞աղկեդոնի ժողովն կամ գհետեւող նորա, զԵ. եւ զՉ. եւ զի. ժողովն հետեւող եւ համախոհ դիտիցէ առաջելական եւ մարդարէական տուուչութեանցն եւ երից սուրբ ժողովոցն, եւ յանդոնի նորովել կամ զրագարտել ընդ պղծոյն նեստորի համաձայնեալ, այնպիսին զինքն նորովէ, զի գրեալ է. Եթէ ոք զոչ արժանի նորովից նորովէ, յանձն իւր եւ ի գլուխն իւր նորովին եղիցին. եւ եղիցի նորովեալ»¹²⁵: Այս կանոնն ալ յայտնի կեցրով այն հայ եկեղեցականներուն դէմ է, որոնք համողուած ըլլալով Քաղկեդոնի ժողովըին ուղղափառութեան, կը մերժեն զայն նեստորական նկատմակալ, միշտ մարդկային նկատումներէ առաջնորդուած:

Տարակոյս չփայ որ Շիրակաւանի ժողովքի Հայրերը ճշմարիտ տրամախօսութիւն մը ունեցած են Փոտ Պատրիարքի ներկայացուցիչ Վահան Արքեպիսկոպոսի հետ, հասնելու համար այնպիսի համաձայնութեան մը վարդապետական գետնի վրայ, որ երկու կողմերն ալ կրցած է դոհացնել՝ առանց էտական հապցերու մէջ զիջուամներ ընելու մէկ կամ միւս կողմէն: Սակայն աննշմար կարեցի չէ թողուզ որ մէկ կողմէն՝ Հայերը լուս մնացին Քրիստոսի համար «Մի բնութիւն» բանաձեւը յիշելու մէջ, եւ միւս կողմէն Բիւզանդացիները զանց ըրին խօսելու՝ երկու կամքերու եւ երկու ներգործութիւններու մասին, որ Փոտի նամակն մէջ յիշուած է յայտնապիչա. «Եւ զի միստ ունի՛ր, որ են կամք. իջի յերկնից, ասէ, ոչ զի զկամս իմ արարից, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս...: Արդ առաքողին եւ որ առաքեցաւ՝ մի է բնութիւն եւ մի են կամք... այլ զիմն ասելով Բանին՝ զմարդկային նշանակեաց...: Արդ զու երկուցեալ փախչիս յերկուց կա-

124. ԹՈՒՂ. ՓՈՏԱՅ, Անդ, էջ 265-6:

125. Անդ, էջ 265-6:

մացն, ո՞չ գիտես եթէի կամք եւ միտք եւ խորհուրդք եւ յաւժարութիւնք եւ ախորժակէ՝ միտք նշանափեն ի Գրոց սրբոց»¹²⁶:

Նյանասիքս բացակայ է ժողովքի կանոններուն մէջ ծիսական տարբերութիւններու մասին ո՛րեւէ խօսք, ինչ որ նախորդք եւ յաջորդքորոր յարաբերութիւններուն մէջ Բիւղանդացիններու եւ Հռոմի հետ կարեւոր պայման նկատուած է պահանջնելու հայ Եկեղեցին վերցնել կամ փոխել զանոնք:

Գնահատումներ Եկեղեցակալամի ժողովի մասին

Փոտի նամակին եւ Եկեղեցակալանի ժողովքի մասին առաջին անդրադարձողը եղած է Զամշեան: Անոր գնահատումը զրական է նոյն ժողովընա նկատմամբ: Ժողովական Հայոցերը, հաւաքուած Աշոտ իշտողովին ներկայութեան եւ Զամշեան Կաթողիկոսին նախագահութեան իներքեւ, կ'ընդուանին Վահան Արքանի կաթողիկոսուն դաւանական առաջարկներունը. բայց Քաղկեդոնի ժողովքի եւ անոր յաջորդներուն նկատմամբ ներկայականութիւն եղամար՝ կը զրուպին ժդի, ժԴ. կանոնները, տարակարծոնութիւն եղիլերուն համար՝ կը զրուպին ժդի, ժԴ. կանոնները, մու իւրաքանչիւրին իւղճին կը թողուի ընդուանիլ կամ ոչ Քաղկեդոնի մու յաջորդող ժողովիքները: Զամշեան յետ ըսկու թէ «Զկնի այսր եւ յաջորդող ժողովիքները: Զամշեան յետ ըսկու թէ «Զկնի այսր ժողովոյ միաբանութիւն արարին Ասորիք ընդ Հայս ի ձեռն նամայի իմաստափրիք»¹²⁷, կ'աւելցնէ թէ ժամանակ մը Կուք Սահակ անունով իմաստափրիք»¹²⁸, կ'աւելցնէ թէ ժամանակ մը Կուք Սահակ անունով կ'արդապես մը ծանօթանալով եղածին, սկսաւ վիճել եւ քարոզել թէ սիտք չէ ընդուանի Քաղկեդոնի ժողովքը, եւ ինքնապլուխ նամակ մը սիտք չէ ընդուանի Քաղկեդոնի ժողովքը, եւ ինքնապլուխ նամակ մը չարադրեց Աշոտ իշտանին անունով՝ ուղղուած Փոտ Պատրիարքին, հերքելու նախտակալաւ անոր զրութիւնը: Բայց այս նամակը, կը դրէ Զամշեան, իր հաստիքին չհասաւ: Զամշեանի այս վերջին ըստանենը լոկ ենթադրական վարկածներ են եւ պատմական հիմ չունին, քանի որ իրեն ծանօթ չին տակաւին մեր ունեցած ներկայ վաւերաթիւուղթերը, որ քիչ յետոյ պիտի տեսնենք:

Երկրորդ պատմաբէտը Օրմաննեանն է, որ բորուովին ժխտական դաստաստան ունի Եկեղեցակալանի ժողովքի մասին: Ահա իր խօսքերը. «Ճնտեւաբար իրցեւ Եկեղեցակալանի ժողովքի դաւանական կանոններ 13 գլուխները, եւ Քաղկեդոնի ընդուանելութիւնը պայտաջ թիւուած 13 գլուխները, որք հայ հեղինակներու ծանօթ րունակող 14 րդ եւ 15 րդ գլուխները, որք հայ հեղինակներու ծանօթ իսկ չեն, պէտք է յոյն Խելիակոսուին կողմէ կազմուած տեղիկութիւններ համարի: ... Գործին ըմբացքն ալ մեր տեսութեան ստուգուներ համարի: ... Գործին ըմբացքն ալ մեր տեսութեան ստուգուներ կը վկայէ. զամանղի Եկեղեցակալանի ժողովին եւ Յովհանի անթիւնը կը վկայէ. զամանղի Եկեղեցակալանի ժողովին եւ Յովհանի անթիւնը պատուղ պատղամարութիւննէն ետքը՝ միջադէպը ի սպառ փակուած

126. Ամդ, էջ 143-4, տող 880-892:

127. ԶԱՄՑԱՆՆ Հ. Մ., Պատմութիւմ Հայոց, Բ, էջ 687:

է : Փոտ 867ին պաշտօնանկ ըլլալով, 877ին նորէն աթոռ բարձրացաւ, մէկ մըն ալ միութեամ առաջարկները չնոդողեց»¹²⁸ : Այս ժխտական գնահատումին վրայ՝ դեռ կ'աւելցնէ հետեւեալ սխալ ենթադրութիւնն ալ, թէ Սահակ Ապիկուռէշի գրած նամակից պատասխան եղած է Փոտի Զաքարիայի գրածին, ի դիմաց Աշոտ իշխանի, ինչպէս կը գրէ ան . «Որչափ ալ այդ գիրը Աշոտի անունով դրուած . . . սակայն պէտք է զայն նկատել իրան Շիրակաւանի գումարուած ժողովական գիրը՝ ժողովին նախագահ Զաքարիայի հայրապետական իշխանութեամբ զօրացած»¹²⁹ : Ահա ենթադրութիւն մը՝ առանց պատմական փաստի, որով ան կ'ուղէ հերքել Հ. Մ. Զամշեանի տեսակէտը, որուն համար կը գրէ . «Իսկ թուղթն ալ (Սահակինը) ժողովիցն ետքը յարմարցուած զրութիւն մը ըլլալուն եւ կ. Պոլիս զրկուած չիլինելուն . . . պէտք է դասել (Զամշեանի) կամայական գիւտերուն»¹³⁰ : Բայց իր ըստածն ալ զուտ ենթադրութիւն մըն է նկատմամբ Սահակի նամակին ժողովական գրութիւն եւ Զաքարիայի հեղինակութեամբ զօրացած ըլլալուն . քանի որ Սահակի նամակը Շիրակաւանի ժողովքին (862) շատ վերջ գրուած է՝ իրեւ պատասխան Փոտի առ Աշոտ դրուած նամակի մը, կ. Պոլսոյ Պատրիարքին երկրորդ անգամ դահ բարձրանալուն (877) եւ Գէորգ Բ. Կաթողիկոսին օրով (877-897) : Հետեւաբար ժամանակաբական յայտնի շփոթութիւն մը կ'ընէ ան : Զամշեանի ենթադրութիւնն ալ թէ այդ նամակը կ. Պոլիս հասած չըլլայ եւ Սահակի կողմէ ինքնազլուս կրապով գրուած, ա'ն ալ սխալ է, քանի որ անոր պատասխան գրութիւնն ալ զոյութիւն ունի, գոնէ յունաբէն բնագրին մէջ, ինչպէս յետոյ պիտի տեսնենք :

Յաջորդաբար այս հարցով դրազդով հեղինակները Շիրակաւանի ժողովքին նկատմամբ գրական դատաստան ունենալով հանդերձ, անոր ԺԴ, ԺԴ. կանոններուն համար վերապահութիւն ունեցած են : Այսպէս՝ Պալճեան Հ. Ա. կը գրէ . «Առանձին մտադրութեան արժմանի մն ԺԴ, ԺԴ. կանոնները, որոնք որչափ իւր կողմէ հաւատոյ նիւթերու մէջ անզգոյշ խոհեմութեան ցոյց, նոյնչափ ալ ուրիշ կողմանէ հակառակորդաց պիհուր յամառութեան նշան են : Այսու ամենայնիւ Շիրակաւանի ժողովը թէպէտեւ վերտյիշեալ անդէպ կանոնագրութեամբ արատաւոր էր, սակայն առանց արդեցութեան չմնաց նոյնիսկ Ասորաց վրայ»¹³¹ : Այս խօսքերով իր վերապահութիւնով կը յայտնի ան ԺԴ, ԺԴ. կանոններուն համար, որոնք Քաղկենունի ժողովքին նկատմամբ վճռական եւ բացարձակ ընդունելութիւն չէր, այլ պայ-

128. ՕՐՄԱՆԵԱՆ Մ., Ազգապառում, Ա, էջ 977:

129. Ամէ, էջ 976:

130. Ամէ, էջ 977:

131. ՊԱԼՃԵԱՆ Հ. Ա., Պատմութիւն Կաքուղիկէ Վարդապետուրեան ի Հայս, Վիճնա, 1878, էջ 26:

մանական եւ իւրաքանչիւրին խղճին յանձնուած, ինչ որ. Պալմեամ աղաստաւոր կը նկատէ:

Հ. Վ. Հացումի յետ ներկայացնելու Շիրակաւանի ժողովքին յիշատակարանը եւ մէջթերելու Քրիստոսի երկու բնութիւնները յիշատակող կանոնները (է. թ.), կ'աւելինէ. «Կ'երեւի թէ բոլոր ժողովականը չկարողացան համոզուիլ Քաղկեդոնի ուղղափառութիւնն»: Եւ որպէսպի զամէնքը հաճէին, այս տարօրինակ պարմանը դրին, այսինքն ԺԴ. ԺԴ. կանոնները¹³²: Իրմէ յատոյ Կողէնան Եպիսկոպոս ալ կ'անդրագառնայ այս ժողովքի եւ յիշեալ կանոններուն մասին. «Ժողովին արդինքը գուացուցիչ էր, զի յանդեցաւ կաթուղիկէ վարդապետութեան, որ Հոգին էր Ե. դարու Հայոց ուղղափառութեան... Ուստի Քաղկեդոնի ուղղափառ վարդապետութիւնը իւրացնելով հանդերձ, Շիրակաւանի խոնէմ Հայութը, խիղճերուն ուղղեցին կանոնները, որոնք կը հայէին Քաղկեդոնի եւ անոր յաջորդող ժողովները ընդունելու կամ ոչ ընդունելու: Արտասովոր էր կանոնադրութեան այս ձեւը»¹³³: Խոկ Ամստունի Եպու. կը գրէ. «Զաքարիա Կաթողիկոսի ժամանակ (855-877) Շիրակաւանի մէջ գումարուած (Տ62) ժողովքը, Նիկիոյ Արքեպիսկոպոսի, Վահան-Յովհանի մասնակցութեամբ, որ Կ. Պոլսոյ Փոտ Պատրիարքին ներկայացուցին էր, յարեցաւ Քաղկեդոնի բանաձեւին, երկու բնութիւններ - մէկ անձ, զգուշանալով արտայայտուիլ Դ. ժողովքին նկատմամբ, որպէսպի շխրտչեցնէ Հայոց գդայնութիւնը»¹³⁴: Բնդհանրարաբէս դրամկան է վերոյիշեալ հերինակներու գնահատումը Շիրակաւանի ժողովքի մասին, բացի Օրմանեանէն. բայց ամէնքն ալ վերապահուած ունին Քաղկեդոնի ժողովքին ընդունելութեան կամ ոչ՝ դրուած կանոններուն նկատմամբ, քանի որ կը նկատեն զայն տարօրինակ, անդէպ, արտասովոր, անզգոյշ խոհեմութիւն, արատաւոր, եւ ամէնքն թեթեւը՝ զգուշաւոր:

Դրական գնահատում ըստիրով կը համենանք որ Շիրակաւանի ժողովքը հասած էր այն եղրակացութեան, որուն համար Փոտ Պատրիարք գրած էր իր նամակը Զաքարիա Կաթողիկոսին եւ դրամկան է պատգամաւորը, Վահան Նիկիոյ Արքեպիսկոպոսը, այսինքն տեղի ունեցած էր երկու ներկայացիներու միջև միութիւնը եւ հաստատուած հաղորդակցութիւնը: Փոտի համար սամիկա յաղթամասկ մըն էր, ինչպէս ինք կ'արտայայտուի քանի մը տարի ետք Արեւելքի Պատրիարք ներուն դրած նամակին մէջ. «Հայերը ճշմարին հաւասորքին վերադան, եւ Պուլկարմները քրիստոնէական հաւասորքը ընդդրվեցին»¹³⁵:

132. ՀԱՅՈՒՆԻ Հ. Վ., Կարեւոր խնդիրներ Հայոց պատմութենէն, Վենետիկ, 1927, էջ 479:

133. ԿՈԴԵՍՆ Հ. Ս., Հայոց ներեցին, Անդ, էջ 270, 280:

134. AMADOUNI G., L'Eglise arménienne, ibid., p. 25.

135. GRUMEL, Régestes, I, fasc. II, n° 481, p. 88.

Ուրեմն անհետուանք չմնաց այս ժողովը, ինչպէս կը գրէ Օրմանեան, գոնէ որոշ ատենուան մը համար: Բայց ճիշտ է որ երկար աղ չտեսեց, եւ արդին Զաքարիայի մահով պէտք է դադրած ըլլայ հառորդակցութեան կապը, ինչպէս պիտի տեսնենք:

Զաքարիա Հայոց Կաթողիկոսը, որ Շիրակաւանի ժողովքին նախազահեց, այնքան համոզւած էր անոր կանոններուն ուղղափառութեան, որ իր ճառաբրուն մէջ յաճախ կը գործածի դանոնք, երբ առիթը ներկայանայ Քրիստոսի բնութիւններու մասին խօսելու: Ծննդեան ճառոին մէջ կը գրէ. «Այսպէս նորահաջաշ եւ նորամածւ եղեն բնութիւններն աստուածային» (եւ մարդկային) խառնմալ անշփոթաբար ի միամեսնա ի մի ամձն եւ ի մի դէմ եւ ի մի կերպարան խառնեալ եւ միացեալ, եւ ոչ փոփոխեալ յիւրամէ աստուածութենէն. քանզի անհոփոխնեցի է եւ անպարապերելի»¹³⁶: Համեմատելի է. կանոնին հետ: Նոյն ճառին մէջ՝ «Մտին քրիստոնեայք ի կճղակահերձ յերկուց հաստատեալ ի Քրիստոս, յաստուածութենէն եւ ի մարդկութենէն անճառ միութեամբ ի մի տեսակ սահմանեալ եւ բերանով խաստովանեալ զորուածն բանի, վերաբերեալ ի վերայ ճշմարգար հաւանութեանն ուղիղ հաստոց»¹³⁷: Դարձեալ նոյն ճառէն. «Արդ, Քրիստոս Յիսուսադ անուն՝ ոչ յաստուկ աստուածութեան ասի եւ ոչ սոսկ մարդկութեան, այլ ի վերայ իւրաքանչիւր բնութեանց միահերցոցն եւ խառնեցելոցն անճառ եւ հրաշախառ»¹³⁸:

Զաքարիա իր ճառերուն մէջ Շիրակաւանի ժողովքին մէջ վահան արքեպիսապոսի դաւանական ճառէն ալ ակնարկներ ունի. «Ոյս անստուեր յանժամանակ լուսոյն, եկեղալ ի մարմին նիւթական մարդկային բնութեամբ եւ խառնեալ միացան բնութիւններ անյայտը մունանք, եւ եղեւ մի: Զոր աւրինակ երկաթ եւ հուր խառնեալ շանթ ասի սեաւ եւ կամ ծիրանի, եւ աստ խառնեալ մին տեսակ սաի յերկուց բնութեանց»¹³⁹: Ուրիշ օրինակներ դժու վարելի է դմել, բայց այսքանը բաւարար կը համարինք:

Ամի՞կ զատ երկու կողմերուն համաձայնութիւնը վերոյիշեալ կանոններուն շուրջ, տեսանող թէ եղած է երկար եւ փոխադարձ հասկացողութեան մթնոլորտի մէջ, եւ թէ հոն հաստատուած են հայ Եկեղեցւոյ աւանութեան յատուկ տեսակտները, որոնք սարկայն Բիւզանդացիներու համար կասկածելի նկատուած էին, ինչպէս Ս. Աստուածին «Որ խաչեցար» յամերումը, Քրիստոսի մարմերն անապականութեան հարցը: Երկուքն ալ լուսաբանուած՝ ուղիղ մեկնութեամբ

136. ԶԱՔԱՐԻԱ. ԿԱԹՈՂՈՒԿՈՍ, ձառ ի ԾԱՌԱՄԴԱ Քրիստոսի:

137. Ամէտ, առ. 396-401:

138. Ամէտ, առ. 437-441:

139. Ամէտ, առ. 149-160:

հաստատուեցան։ Բացակայ էր միայն «Մի բնութիւն» բանաձեւը, որմէ ի իւղանուացիները կը գդուշանային, եւ անոր փոխան երկու կամք եւ երկու ներդորութիւններէն հրաժարեցան ինչպան դացիները, քանի որ անոնք ալ Հայերուն հաճելի չէին։

Բայց ասոնց փոխան Շիրակաւանի Հայերը ընդունեցան Քրիստոսի «յերկուց բնութեանց ի մի դժմ եւ ի մի անձն միաւորեալ» բացատրութիւնը, որ կը համապատասխանէր թէ՛ հայ Եկեղեցւոյ աւանդութեան եւ թէ՛ մանաւանդ Քաղկեդոնի սահմանին, ինչպէս վերեւտեսանք¹⁴⁰։ Իսկ նեստորի եւ Եւստիքսի ու անոնց վարդապետութիւններուն բացայացած զատապարտութիւնը՝ պէտք էր փարատել Փոտի և անոր Ներկայացուցչին բոլոր առարկոյաները հայ Եկեղեցւոյ ուղղափառ զաւանութեան նկատմամբ։

Ասորիներն ալ հաւան գտնուեցան այս կանոններուն, քանի որ նաև ասորի սարկաւագը իր ներկայութեամբ վաերացուց եւ յիտոյ նոյն Եկեղեցւոյ հետ ալ միութեան պաշտօնական արարք մը տեղի ունեցաւ, ինչպէս կը վկայէ Գրիգոր Մագիստրոս աւելի ուշ, գրելով Ասորիներու Կաթողիկոսին. «Այլ վասն միաբանութեան ձնոյ գրեալ է ի յշատակեալ յաւուրս Տեառն Զաքարիայի եւ Տեառն Քրիստակորի, եթէ պարտ է մեզ վերստին միաբանել եւ հաստատել զուխտս հարցն»¹⁴¹։ Ասով Շիրակաւանի ժողովքը ընդարձակուերով կը հասնի նաեւ Ասորի Եկեղեցւոյն հատ միաբանութեան վերահաստատումին։

Գաղով ժդ, ժդ. կանոններուն գնահատումին, մեզի համար ամէնին յարմարը կը նկատմէնք Ամաստունի Եպիսկոպոսին որակումը, այս է զդուշաւոր ըլլալին։ Արդարեւ Շիրակաւանի ժողովքին Հայացիքը բաւական դժուարին կացութեան մէջ պէտք է դանուած ըլլան բերը բաւական դժուարին կամար այդ գոյզ կանոնները, որոնք պէտք է դռհացնեին շարադրելու համար այդ գոյզ կանոնները, որոնք պէտք է դռհացնեին երկու կողմերը եւ նաեւ հոն գտնուող երկու հոսանքները։ Մէկ կողմէն անոնք որ Քաղկեդոնի հանդիպահ ունէին նեստորական ըլլալուն համուգումը, չէին կրնար ընդունելի անոր հեղինակութիւնը։ Միւս կողմէն անոնք պարտաւորուած կը զգային ի խղճէ ընդունելու անոր ուղղափառ պարտաւորուած զգութեամբ։

140. Տե՛ս Ման. 105։ Քաղկեդոնի ժողովքին Սահմանադրութեան բուն բանաձեւը «քրիստութիւն ի Քրիստոս» է, որ Լեւոն Պատին գործածածն էր իր Տուարին մէջ։ Խակ գյերկուց բնութեանց բանաձեւը Ս.Կիւրեղինը կը համարուէր։ Թէպէս ժողովական Հայերը նախընտեղին Լեւոն Պատին գործածածը, բայց յայտարարուեցաւ թէ Լեւոն եւ Կիւրեղ նորն բանը կ'ըսեն Արդ Քաղկեդոնի սահմանադրութեան լատիներէն բառերին մէջ «յեղիկուս բնութիւնս» բանաձեւը կը դորժածուի, մինչ յունարէնին մէջ «յերկուց բնութեանց»։ (Հմմ. FLISCHE կը դորժածուի, մինչ յունարէնին մէջ «յերկուց բնութեանց»։ (Հմմ. FLISCHE et MARTIIN, *Histoire de l'Eglise*, IV, p. 234, n. 2, օ. 235, 3). Փոս Պատրիարք, որ յանարէն կը գրէր, մեականարար ամ վերջնը գործածեց Քաղկեդոնի վարդապետութիւմը ներկայացուցած միջոց։

141. Գրիգոր ՍԱԿԻՍՏՐՈՍ, Թքրերը, հրտ. Կոստանդնուպոլիս, 1910, էջ 103, նամակ Կիւրեղի վարդապետութիւնը ներկայացուցած միջոց։

առւթիւնոց՝ անոնք որ այլպէս համողաւած էին։ Ժողովը երկու կողմերուն գոհացում տալու համար՝ իւրաքանչիւրին խղճին թողոց թէ՛ ընդունիլը եւ թէ՛ մերժելը, հաւասարելով թէ խղճին հակառակ ընողը կամ մարդահաճութեան համար կամ ալ շահադիսական նպատակով, ինքընք նզուած կ'ըլլար։ Ուրեմն՝ ոչ թէ աղաստ վամբին կամ քմայականութեան կը թողուր, այլ խղճին՝ որ պարտաւոր է ճշմարտութիւնը ճականութեան ճականութեան կամ աղաստաւոր ամէն կարեւոր քննութիւն կատարել։

Այս տեսակիւտով Շիրավաւանի ժողովը կը նկատմանք լայնայուն եւ ազատական, անու որ կը գերադանցէ մարդկային տեսակիւտելը եւ խղճի պարագայ կը համարի Տիեզերական ժողովը մը ընդունելութիւնը իրը հաւասարէի առարկայ։ Ժողովը է՛ կանոնը, ինչպէս տեսանք վերեւ, Քաղկեդոնի ժողովըն հաստատած ճշմարտութիւնը կը սահմանէր, առանց յիշելու անոր անունը։ Ուրեմն՝ դաւանական տեսակիւտով ժողովըն միաձայնութեամբ ընդունած էր անոր կարեւոր եւ էական մասը։ Կը դաւասպարտէր նեսորդն ու Եւսոփիքար՝ Քաղկեդոնի հօս։ Ինչո՞ւ ուրեմն զգուշաւոր կը մնար ընդունելու յանուանք անոր հեղինակութիւնը։

Այս դպրութեան պատճառը պէտք է վնասուել Քաղկեդոնի ժողովըն 28րդ կանոնին մէջ, որով Բիւզանդիոյ Ամբուխն գերազանցութեան իշխանութիւմը կը ճնոնչցուէր բոլոր Արքեւեկքի քրիստոնէաններուն վրայ, իբրև Նոր Հռոմ։ Այս կանոնը չվաւերացուեցաւ ո՛չ Հռոմէն եւ ոչ ուրիշ Պատրիարքութիւններէն։ Բայց Բիւզանդիոն ջանաց իր իրաւասութիւնը գործածել, եւ իր այս իրաւասութեան տակ կ'ուղիքը առնել նաեւ հայ Եկեղեցին՝ անոր Կաթողիկոսը ճնոնադրել տալով իր Պատրիարքէն կ. Պոլոսյ մէջ։ Ասիկա յայտնի եւ բացայստ կեցպով կը տեսնուի, Սմբատ Ա. Բագրատունի թաղաւորին գրած նամակին մէջ, որուն կը պատասխանէ Նիկողոս Պատրիարքը գրելով անոր 912/3 թուականին։ «Երանք ասացին որ պէտք է մտածել այս կեանքից հեռացած ճեր Կաթողիկոսի առթիւ, որ դուք որպէս մեր մեծ եւ աստուածապատճեալ կայսեր հարապատ եւ համարտու բարեկամները, ջանալով նրա հետ ամէն ինչում համարիտ լինել, ցանկանում էք որ ճեր ապագայ քահանայապետը ճեռնադրութիւն ստանայ այսուեցի Եկեղեցուց... Քեզ մնում է արտակ ուղարկես Աստուծոյ համաձայնութեամբ ճեր ապագայ քահանայապետը, որպէտի ... ծանօթանաց բարեպաշտութեան հարցերին եւ Եկեղեցական իրավիճակներին, որից յետոյ արժանանարով ճեռնադրութեան, վերադառնայ ճեր պայծառափայլ աղնուութեանը»¹⁴²։ Աւելի ուշ, Ներսէս Շնորհա-

142. ԲԱՐԹԻԿԵԱՆ Հ. Մ., Կոստանդնուպոլիսի Պատրիարք Նիկողայոս Միստիկոսի 101րդ և 139րդ քաղերը ուղղուած Յովհաննէս Դրախանակերցու և Միքան Ա. Բագաւորիմ, Պատմա-բանասիրական Հանդէս, 1906, թ. 4, էջ 255-6։

լիր եւ անոր յաջորդին օրովկ եղած միութենական խօսակցութեան ընթացքին Պոլատ, Պատրիարքին դրած պայմաններուն վերջինը կը հայի Հայոց Կաթողիկոսին ձեռնադրութեան պարագային, որ պէտք է ստանար կ. Պոլատ մէջ՝ Պատրիարքէն¹⁴³: Հետեւարար Քաղկեդոնի ժողովին ընդունելութիւնը Շիրակաւանի ժողովական Հայրերուն համար ունէր իր գժուարին կիշտը, որում համար զբուշաւոր եղան՝ դընելով երկու յիշեալ կանոնները:

Եղակացնելով, կրնամք ըսել թէ Շիրակաւանի ժողովը եղաւ յամախոն եւ ազատական, այնու որ գերազանցելով մարդկացին ու շահադիտական ամէն տեսակից, յանձնարարեց հետեւիլ խղճի ձայնին եւ Աստուծոյ առջև ուղիղ եւ ճշմարիտ եղածը ընդունելու: Լայնախոն չկապեցու խիղճերը էականէն ու հարկաւորէն աւելի, ինչպէս Վատիկանի Բ. ժողովքը մեր օրերուն յայստարարեց նոյն սկզբունքը, յիշեցնելով Երուաղէմի մէջ առաքեալներու դրած սկզբունքը: «Պէտք չէ ասելի բնու գնել քան ինչ որ անհրաժեշտ է»¹⁴⁴: Խոկ զաւանական հարցերունկատմամբ ալ առած որոշումները կ'արդարացնեն Վատիկանի Բ. ժողովին միւս յայտարարութիւնը թէ՝ «Ասուածարանական տարբեր բանաձեւումներ յաճախ աւելի իրար կը լրացնեն փոփառքներ, քան թէ իրարու կ'ընդդիմանան»¹⁴⁵:

(Չար. 2)

Հ. ՊՕՂՈՍ ԱՆԱՆԵԱՆ

143. Ս. ՆԵՐՍԻՍ ՇՆՈՐՀԱԿԻ, ՅԱՖԻԱՐԱԿԱՅԻ ԲՈՒՂՔ, ԵՐՈՎԱՆԴԵՅ, 1871, էջ 157: Փոստ Պատրիարք իր նամակին մէջն ալ առօս ակնարկ մը կ'ընէ այս մասին, երբ կը գրէ. «Եւ զահանայութիւնք, որ նն հինգ պատրիարքունքդ, եւ ի դուշանէ ձեռնադրեալը ընու ուրուս տիեզերաց եպիսկոպոսունք, որով կառավարի կաթուղիկէ եկեղեցի»: (ԹՈՒՂԻ ՓՈՏԱՅ, Ամդ, Հանդ. Ամս., 1968, էջ 77-8, տող 215-7): Ուրեմն ասէ կը հետեւի թէ Հայոց Կաթողիկոսն ալ պէտք էր ձեռնադրուած ըլլար այս հինգ պատրիարքներէն մէկէ մը, եւ անչուշտ կոստադուպուինէն:

144. Գործ Առ., ԺԵ, 28:

145. Վաւերաբուղբեր Վատիկան Բ. Տիեզերական Ժողովի, թրդ. Հ. Զէքիեան, Վենետիկ, 1987, էջ 158-9:

Résumé

CORRESPONDANCE ÉPISTOLAIRE DE PHOTIUS AVEC LES ARMÉNIENS

«Le Concile de Chirakavan»

P. BOGHOS ANANIAN

C'est le colophon de la lettre de Photius, écrit par le traducteur arménien, qui nous donne les informations sur la date et sur le concile de Chirakavan: «En 311 de l'ère arménienne (862), Photius envoya l'Archevêque Vahan de Nicée en Arménie pour rencontrer le Catholicos Zacharie pour l'union de la foi. Et Zacharie convoqua le concile des évêques à Chirakavan devant le Sparapet Ashot». L'archevêque Vahan tint un discours durant le concile, et sur lequel on a formulé les quinze canons dogmatiques.

L'A. analyse ces quinze canons en les comparant avec la lettre de Photius et le discours de l'Archevêque Vahan, ainsi qu'avec la tradition de l'Eglise arménienne, puisque ces canons ont été formulés comme un accord entre l'Eglise byzantine et l'Eglise arménienne sur les divergences présumées.

Le 1^{er} canon parle de la Sainte Trinité, qui est une nature en trois Personnes; il affirme aussi que le Père est sans principe; le Fils est du Père et le St. Esprit de leur Essence, égal en tout et commun. Quelqu'un a voulu voir dans cette affirmation une position contraire du concile de Chirakavan à la position de Photius et en faveur de Rome dans la controverse sur la procession du St. Esprit du Père et du Fils. L'A. montre que l'expression ci-dessus concerne premièrement l'égalité et la consubstantialité du St. Esprit avec le Père et le Fils et que cette affirmation est empruntée au recueil de la Doctrine de St. Grégoire l'Illuminisateur dans Agathange avec le mêmes mots. «Le Père est sans principe parce que de soi même, le fils est du Père, et le St. Esprit est de leur essence, égal et commun». Le recueil de la Doctrine de St. Grégoire est l'œuvre de Théodore de Mopsueste, écrit pour St. Maš'toc', traduit en arménien par Korian au V^e siècle et introduit dans Agathange au VI^e s. Théodore avait écrit un opuscule sur le St. Esprit contre les Macédoniens qui niaient la consubstantialité du St. Esprit avec le Père et le Fils. La formule d'Agathange affirme cette consubstantialité. En outre la controverse contre Photius et l'Eglise romaine est postérieure au concile le Chirakavan (862). Enfin la formule du canon «de leur essence» a été employée par Photius dans sa lettre à Zacharie: «Et le St. Esprit glorifie le Père et le fils parce qu'il prend de leur essence».

Les canons II, XIII et XV, sont consacrés à la doctrine de l'Incarnation du Verbe. Le III^e canon affirme que le Verbe est incarné «par nature

sans confusion et indivisiblement dans l'union indicible et merveilleux». Ce canon correspond au II^e anathème de St. Cyrille contre Nestor qui disait que l'union du Verbe avec la chair est «par complaisance». Les douze anathèmes de St. Cyrille ont été traduits en arménien au V^e siècle. Le IV^e canon condamne ceux qui n'admettent pas que la Sainte Vierge est Mère de Dieu ou Théotokos. Le V^e canon est contre Nestor, qui divise en deux natures le Verbe incarné, admettant deux personnes et deux fils. Le VI^e canon est contre Eutichès qui admettait une seule nature en J. C. en sorte que la nature humaine soit absorbée par la nature divine, ou encore que le corps humain soit d'origine céleste et donc d'une autre nature que la notre. Ces trois canons devaient éliminer les différends des deux Eglises, byzantine et arménienne.

Le VII^e canon est l'affirmation de la doctrine Chalcédonienne sans la nommer, et elle est formulée par les paroles de Photius dans la lettre à Zacharie. Les Pères du concile de Chirakavan l'ont acceptée, parcequ'ils la trouvèrent concordante avec la tradition arménienne. Jean Ojnec'i dans son discours contre les Phantasiastes affirme: «En professant les deux natures, tu te désignes homme et Dieu... et les Pères disaient franchement que J. C. est en deux natures, la divine et l'humaine; deux natures, parcequ'il est Dieu et homme; ou encore: J. C. avait vraiment deux natures, ou qu'il était homme tel qu'on le voyait et Dieu qu'on ne voyait pas. Mais en disant deux ils ne niaient pas l'*«Un»* et aussi en professant *«un»* ils ne s'obstinaient pas à ne pas professer les deux. Deux selon la nature et un selon l'union», Jean Ojnec'i, p. 71). Le concile de Chirakavan ne parle pas d'une nature en J. C., ce que les byzantins préféraient ne pas en parler. Et il ne parle pas aussi des deux volontées et des deux opérations en J. C., ce que les arméniens préféraient ne pas en parler aussi.

Le VIII^e canon précise que la Sainte Trinité n'est pas possible; que le Verbe n'a pas souffert sans le corps; ni qu'il a souffert seulement en le corps. Le IX^e canon complète le précédent en faveur de l'Eglise arménienne, disant que le Verbe Incarné, notre Seigneur J. C., est saint, et fort et immortel et est crucifié pour le salut des hommes. C'est la question du Trisagion que l'Eglise arménienne chante en l'honneur du Verbe Incarné, différent des autres Eglises, qui le chantent en l'honneur de la Sainte Trinité. Par ce canon les byzantins acceptent la validité de l'usage arménien, qu'il n'admettaient ni avant ni après le concile de Chirakavan.

Les canons X, XI parlent de l'incorruptibilité du corps de J. C. Un autre point de la doctrine christologique de l'Eglise arménienne suspecte de julianisme aux yeux des Byzantins. Or le X^e canon affirme que le Fils de Dieu est le fils de la Sainte Vierge venu au monde pour le salut des hommes afin de les rendre fils de Dieu et d'offrir les hommes terrestres au Père céleste. Par le XI^e canon on affirme que le corps du Christ est parfait et plein de gloire du moment même qu'il était dans le sein de la Sainte Vierge; il est aussi sans corruption envers la mort et le péché et même qu'il n'est possible d'aucune nécessité comme le serait un homme simple, mais qu'il a souffert volontairement pour nous tous, lui qui était sans péché. Or cette doctrine de l'Eglise arménienne est exprimée dans le canon de la Messe: «Car s'étant fait homme en vérité et non par apparence, et, dans une unité sans confusion, s'étant incarné de la Mère de

Dieu, la Sainte Vierge Marie, il est passé à travers toutes les passions de la vie humaine, sauf le péché, et une fois venu volontairement à la croix, qui sauve le monde, source de notre salut».

Les canons XII, XIII, XIV parlent de l'autorité des saintes Ecritures et des Conciles. Le XII^e canon nous donne le principe général; les deux autres concernent le concile œcuménique de Chalcédoine. Par le XIII^e canon on déclare que quiconque reconnaissant le IV^e concile comme orthodoxe, le refuse ou le condamne, qu'il soit anathème. Tandis que le canon XIV déclare que si quelqu'un retient le IV^e concile non orthodoxe et l'accepte par considération humaine, qu'il soit anathème.

Ces deux canons montrent qu'au sein du concile de Chirakavan il y eut une discussion assez vive entre les deux partis pour arriver à un compromis et à laisser à la conscience de chacun de prendre librement la décision d'accepter ou non le concile de Chalcédoine. Cette liberté apparaît énigmatique aux yeux de plusieurs historiens catholiques, et ils donnent un jugement négatif à ces deux canons.

Pour l'A. c'est une prise de position prudente qui démontre une certaine libéralité et franchise, puisque le concile n'impose pas l'acceptation d'une chose à laquelle on n'est pas persuadé. D'autre part, pouvoir accepter, ce concile de Chalcédoine, selon la propre conscience, était déjà un pas positif, et que le représentant du Patriarche de Constantinople a pu approuver.

Enfin le XV^e canon, qui paraît être déplacé, parle de la possibilité de J.C., précisant qu'il a souffert comme Dieu, mais en son corps, et le corps en tant que de Dieu.